



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

34րդ ՀՔԱՏՐԱԿԱՒԹԻՒՆ ԳԱԼԻԹԵԱՆ ԳԱՐՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԱԽԱՐԹՈՒԹԵԱՆ ԱՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՔ
ՀԱՄԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

Ն Ա Ր Դ Պ Ո Ր Ո Յ

Իւառյազիսուրին, Քաղաք. Կրտուրին,
Պատմուրին, Մշատմազուրին, Թուաբանուրին,
Գիտական Ուսումնեար, Մայրեանի լեզու

Պ. Ա. Տ Գ Ե Բ Ա. Զ Ա. Բ Դ

Տարրական Բնիքագր

Զ. Պ Ր Ա Կ

Ք Ե Ր Բ Ա Շ Ա Կ Ե Ր Տ Ե Կ Ե

اشبو مكتب جديد نام اثر معارف نظارات حلية سنك في ١٤ نيسان
سنة ٢١٧ تارجي و ٦١ و عمر ولی رخصتماه سبله و سبط داوديان
معرقته ترتيب و طبع او نمشدر

Հ Յ Ա Ա Տ Վ Ա Յ Ա Յ
131.99-8
7-23

Ս Մ Բ Ա Տ Վ Ա Ր Ա Յ

ԳՐԱԴԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿԱՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ
Կայ Արք, Գյուղական խան, թի. 77892
1904



491.99-8
7-23

31441-Ա



ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲԱՐՈՒԹԻՒՆ

Հ. Հ.



1. ԽօՍՀԱԿՑՈՒԹԻՒՆ. —Պետք է բարի ըլլալ գույն բառին ու Մրջիւնին առակը լսած էք: Զմրանց ցուրտերը դեռ նոր սկսած էին, երբ ձաղուող, որ ոչ տուն տեղ ունէր և ո՛չ ուտելիք, դնաց զարկաւ Մրջիւնին դուռը և աղաչեց որ բանայ ու զինքը պահպանէ մինչեւ դարուն: Մրջիւնը աշխատասէր ու լուրջ մէկն է, այս բանը պէտք է զիտնաք: Ասիկա ամբողջ ամառ աշխատած և իր ձմրան պաշարը պատրաստած էր, ուստի բարկութեամբ հարցուց ձպուոին թէ «Ի՞նչ ըրիր ամառ ատեն»: Ձպուոը միամորէն պատասխանեց: —Ամառ ատեն տերեւներու մէջ երգեցի: Ասոր վրայ Մրջիւնը վլոնաեց զանի և գուող երեսին գոցեց: Հիմա կը հարցընեմ, դուք կը հաւնի՞ք Մրջիւնին այս ըրածին: Մըրջիւնը, այո՛ աշխատասէր է, խելացի է, բայց անգութ ու քարսիրտ է: Պէտք չէ՞ր որ այն ձիւնուցուրտին խզճար ձպուոին վրայ, զայն ներս առնէր: Ի՞նչ վեաս պիտի հասնէր իրեն, շատ շատ քանի մը ցորենի հատիկ պիտի տար, բայց ասոր փոխարէն իր ձագերն ալ պիտի սորվէին գութ ունենալ եւ՝ իրեն պէս՝ թշուառներուն օգնել: Զէ՛, Մրջիւնն այսպէս չըրաւ: Անի քարսիրտ է, իր ձագերն ալ իրեն պէս քարսիրտ պիտի մեծնան: Դուք չէ՞ր ուզեր նմանիլ Մրջիւնին, այնպէս չէ՛: Մրջիւնը խրատ տալէ առաջ, պէտք է ձպուոը ներս առնէր պաշտպանէր: Այո՛, նախ տալու՝ յետոյ խրատելու է:

Նոր Գարող, Զ. Պրակ

1

14532-58

1. Առած. — Ամեն բանէ առաջ բարի եղիք. բարի մարդը խաղաղ կը բնանայ:

2. Առած. — Գրասիրտ մարդը գաղտնի բարիք կ'ընէ:

Չ. Խօսաւզութիւն. — Տկարներուն օգնել. — Աշնան վերջին օրերն էր ու սաստիկ անձրեւ մը կը անզար, ճիշտ այն ատեն, երբ ալաքները գպրոցէն կ'արձակուէին: Անոնցմէ շատերը վերարկուներ ունէին, անոնց մէջը փաթթուեցան, շատերն ալ հովանոց ունէին: Երկու եղբայրներ, որոնց առանձ շատ հեռու էր դպրոցէն, երկուքն ալ խեղճ՝ հագուստնին հինգած ու թեթեւ, զպրոցի դրան առջեւ կեցած՝ կը դոզզզախն ցուրտէն: Ի՞նչ ընելու էր. — եթէ երթային, անձրեւը պիտի խխմէր զիբենք, եթէ մնային, կը մթնէր, ու անձրեւն ալ զպրելու երես չունէր: Տիգրան որ շատ բարեսիրտ ազայ էր, և միշտ կ'օդնէր տիգրներուն, խեղճներուն, անմիջապէս հասկցաւ երկու եղբայրներուն վիճակը. մօտեցաւ անոնց եւ իր երկար վերարկուն հանեց տուաւ մէկ եղբօրը, մրւս եղբայրն ալ թեւն առաւ և հովանոցը բանալով՝ տարաւ զանոնք իրենց տունը, յետոյ վերագործաւ:

Տիգրան խենդի պէս ուրախ եղաւ, բարիք ընելը՝ տիգրներուն օգնելը աշնչան անուշ կուգար իրեն:

3. Առած. — Զգայուն սղու մը հողին շատ աւելի ուրախ կ'ըլլայ երբ իրմէ տկարներուն կ'օգնէ:

Չ. Խօսաւզութիւն. — Տալու մեզ աւելի երգանկուրիւն կայ քան առնելու մեզ. — Արամին հայրն ու հօրեղբայրը խոստացեր էին իրեն ամէն շաբաթ օր տասնական փարա տալ, եթէ իր գծաղրութեան դասերն աղէկ պատրաստէր: Հիմա Արամ երկու զրուշ ունէր և շատ ուրախ էր:

Երկուշաբթի կէսօրին երբ գծաղրիչը ներս մտաւ, նախ բոլոր աշակերտներուն տետրակները ուղեց տեսնելը: Արամին քով նստած էր պղափկ տղայ մը, որ գլուխը կախած կուլար: Արամ հասկաւ որ խեղճ աղան տետրակ չունի: Անմիջապէս ծածուկ մը հանեց տուաւ տնոր երակու զրուշնոցը եւ ըստու որ ելլէ տետրակ մ'ուղէ: Տղան արչցաւ ու տեղէն չչարժեցաւ: Արամ անմիջապէս ելաւ դասատուին տուաւ ստակը և խնդրեց որ տետրակ մը տայ: Խեղճ աղան սրբեց արցունքը եւ սկսաւ զծել: Արամ այնքան ուրախ էր որ տուն դարձած ատեն շարունակ կ'երգէր, կը ծիծաղէր: Մայրը հարցուց պատճողը, Արամ պատասխանեց թէ այն օր գծաղրութեան լաւ թիւ առած էր ու ծածկեց ըրած բարիքը:

4. Առած. — Տկար լնելեր մը միսիրաւելին աւելի աղեկի ի'նչ բան կայ:

5. Առած. — Ուրիշներուն սէրը գրաւելու համար ամենին լնելիր միշոցը անենց բարիք լնելին է:

Չ. Խօսաւզութիւն. — Վիլսու ունեցուներուն վրայ գրացէք. — Սիրենք մեր այն ընկերները որ վիշտ ունին ու թշուառ են: Եթէ հանգիպինք բոլորովին անձանօթ տղու մը որ խեղճ է, որ ցուրտէն կը դողայ կամ անօմին է, երես չգարձնենք անկէ: Բան մ'ընել ու բան մ'ըսելու ենք զանի միսիթարելու համար: Եթէ տասը փարանոց մը չունք անոր տալու, չին հագուստ մը տանք, կամ մեր կէսօրուան կերակուրէն մաս մը: Մտածենք, տղա՛ք, եթէ մենք անոնց տեղն ըլլայինք, այնպէս խեղճ, թշուառ, որչափ ուրախ պիտի ըլլայինք որ մէկը մեղի օգնէր:

Բնաւ չծաղրենք ուրիշները, չչարչարենք մեղմէ տկարները: Տղաբներ կան օր կենդանիներ չարչարելով կ'ուրախանան, շատ վատ բան է այս: Այն օր չուն մը,

կատու մը, թոչուն մը կը զարնէ, կը չարչարէ, նոյն իսկ այն՝ որ ճանձերը կը մեացնէ՝ անգութ է, եւ երբ մեծանայ, կը սկսի մարդիկ ալ չարչարել: Մենք թէեւ պղտիկ ենք, բայց կը հասկանանք թէ ցաւը ի՞նչ բան է. հարկաւ օր մը մեր ոտքք, ձեռքք ցաւած է, հի անդութիւն մը ունեցած ենք: Կը տեսնէք մարզը ինչպէս կը չարչարուի: Հրմա, մտքերնիս պահենք որ չուն մր, կատու մը, կամ ո՛ր եւ է կենդանի մը մեզի պէս միս, ոսկոր ու ջիգեր ունի, ան ալ ցաւ կ'իմանայ: Ա. Աննեւին չչարչարենք կենդանիները, անոնց ցաւ չպատճառենք:

Ընդհակառակն, մօտենա՛նք մեր ընկերներուն, իմաստա՞նք անոնց ցաւերը, մխիթարե՞նք զանոնք: Ասկէ զատ որչափ մեր ճեռքէն կուգայ, չթողունք որ ուրիշներն ալ չարչարեն կենդանիներ:

6. Առած — Միայն անսիրտ մարդիկ կենդանիները կը չարչարեն:

5. ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Անգրութիւնը ատելու է. — Անգութ աղաքներէն աւելի զգուելի բան չկայ: Ես այդ տեսակ աղաքներ կը ճանչնամ որոնք ճանձերը, թիթեռնիկները կը բռնեն՝ անոնց թեւերը կարելու համար, բղեգները կը բռնեն անոնց թեւերը փրցնելու համար: Կատուները պոչէն կը բռնեն ու օդին մէջ կը դարձնեն, քարերով ճնճղուկներուն կը զարնեն, գորտերը կը սպաննեն, թըռչուններու բոյները կը քանդեն, փողոցին մէջ չուներուն քար կը նետեն, զեռ ո՞րը ըսեմ, զղուելի անգթութիւններ կ'ընեն: Ա. ամե՞նք անգթութիւնը, տղաք, այս աշխարհիս մէջ, ամէն մարդ աշխատելու է ուրիշին թշուառութիւնը մնղմացնել, ոչ թէ անգթութիւն ընել:

7. Առած. — Զարիխի փոխարէն բարիխ յրիք:

8. Առած. — Հերիխ չկ որ մարդ չարիխ ընելէ զգուցանայ, պիտի և ձեռքին եկած բարիխն ընէ անպատճառ:

6. ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Ագահութիւնը ատելու է. — Մարդիկ կան որ շատ ու շատ հարստանալ կ'ուզեն. մարդիկ ալ կան որ խեղճ ու կրակ կ'ապրին, ամէն բանէ կը զըրկուին ստակ գիղելու համար: Զղուելի բան է այս ագաւհութիւնը: Ձեզի սիրուն առակ մը պատմեմ: Ատենօք աղան մարդ մը կ'ունենայ հաւ մը, որ ամէն օր մէկ մէկ ոսկի հաւեկիթ կ'ածէ իրեն: Մարդը կը խորհի թէ հարկաւայս ոսկի հաւեկիթները հաւեկ փորին մէջ են, փոխանակ երկար սպասելու որ օրը մէկ ոսկի հաւեկիթ տայ, հաւը մորթելու եւ ոսկի հաւեկիթները փորէն հանելու է: Այդ պէս ալ կ'ընէ, բայց, ով զմբազգութիւն, հաւուն փորին մէջ սովորական մանրիկ հաւեկիթներ կը գտնէ, ուրիշ ոչինչ: Այսպէս, աղան մարզը շատ անգամ, երբ կ'ուզէ շատ բան ունենալ, ունեցածն ալ կը կորսցնէ:

7. Առած. — Էնայոդ մարդը ամենէն հարուտ մարդէ, աղան մարդը ամենէն աղբարը:

7. ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Բարիք ընելու ուրախութիւնը. — Տեսա՞ծ էք արգեօք այն տղաքները որ չար են. անոնք միշտ խոժոս ու կախ զէմք ունին, ընդհակառակը, անոնք որ բարի են, միշտ զուարթ ու անուշ զէմք ունին:

Ապեկա բնական է: Զէ՞ք փորձած որ երբ գէշ բան մըրած էք, երբ յանցանք մը գործած էք, տխուր կ'ըլլաք, վախկոտ, կասկածոտ զէմք կ'ունենաք. իսկ երբ բարի բան մըրած էք, երբ ձեղ զոված են, ձեր աղէկութեանն համար, միշտ ուրախ կ'ըլլաք եւ ձեր երեսին վրայ ծիծաղ կայ: Երբ ամէն ընկերի հետ քաղցրութեամբ վարուիք, երբ աղքատին օդնէք, երբ զմբազգ մէկը մխիթարէք, ձեր զէմքը սիրակ զուարթանայ, որովհետեւ ամէն մարդ ձեզ պիտի ուրէ, ձեղ պիտի զովէ:

Բարի մարդը միշտ ուրախ է, բարի աղան միշտ զուարթ կ'ըլլայ, բարութիւնը ուրախութիւն կը բերէ:

10. Առած. — Տղայ մը երջանիկ է, երբ բարի բաներ կ'ընէ, որովհետեւ այն ատեն սիրելի կ'ըլլայ քէ՛ իր ընկերներուն, քէ՛ բոլոր զինին ճանչողներուն:

11. Առած. — Բարիի ընել՝ ամեն or, երբ առիրը գայ, պատիկ բարիի մ'ընել՝ այս և կեսանին ճպատակը:

Յ. ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Բարութիւնը կը մնիբարէ եւ բարոյականի տեր կ'ընէ. — Եյն աղան որ բարի սիրտ ունի, եթէ պատահաբար յանցանք մը գործէ, սաստիկ կը զդջայ, այո՛, կը զդջայ ու միտքը կը գնէ որ անգամ մ'ալ չընէ: Մտիկ ըրէք Անհոգ երուանդին պատմութիւնը:

Տասը տարեկան էր երուանդ, անհոգ ու քիչ մ'ալ ծոյլ Գէշ աղայ չէր, սարի էր, բայց անհոգութեամբ շատ անգամ չար բաներ կ'ընէր, ու իր ծեր մայրը կը վշտացնէր: Օր մ'ալ հիւանդացաւ մայրը եւ մեռաւ: Երուանդ շատ լացաւ, շատ տիսուր էր, խելքը զլուլն եկաւ ու միտքը զրաւ բարի ու աշխատասէր ըլլալ: Երուանդ իր խօսքը պահեց. բարի աղայ մը եղաւ եւ հիմա տմէն մարդ կը գոյէր զինք: Երուանդ կը մտածէր. «Ախ, երանի՞ թէ մայրս ողջ ըլլար ու տեսնէր՝ ես ինչ աղէկ աղայ եղած եմ»: Երուանդ միտքը դրաւ իր մօրը յիշատակին համար բարի, աշխատասէր ըլլալ եւ այնպիս եղաւ:

ԱՄՓՈՓՈՒՄ ՎԵՅՅԵՐՈՐԴԻ ԱՄՍՈՒԱՆ

Ես կ'ուզեմ բարի ըլլալ, մէկու մը գէշութիւն չընել եւ մէկու մը ցաւ չպատճառել: Ես պիտի օգնեմ անոնց որ ինձմէ աւելի տկար՝ աւելի խեղճ են: Աւելի աղէկ է որ միշտ տամ քան տանեմ: Ես անգութ ու ագան պիտի չըլլամ, բայց շառյութիւն ալ պիտի չընեմ: Ես իմ ուշնեցաներէս միշտ բաժին մը պիտի տամ խեղճերուն: Ես իմ ուրախութիւնս բարիք ընելու մէջ պիտի փնտում, եւ պիտի ջանամ ամէն որ պղտիկ բարիք մ'ընել:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

1. ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

1. Օամ. Պետութեան միլիոնաւոր ժողովուրդները կը բնակին գլխաւորապէս Աստիական ու Եւրոպական Տաճկաստանի մէջ, ուր հաստատուած են զիւղեր, զիւղախմբեր, փոքր ու մեծ քաղաքներ:

2. Աս բաղմաթիւ քաղաքներն ու զիւղերը վարչական շրջանակներու բաժնուած են. պետական պաշտօնեաներ կարգուած են ամէն մէկ տեղի համար: Անոնք կը վարեն կառուլարութեան գործերը, հաստատուած օրէնքներու համեմատ, եւ վեհափառ Սուլթանին հրամանով, որ օսմանեան կայսրութեան գլուխն է:

3. Այդ վարչական բաժանումները հետեւեալներն են.
Ա. Գիւղ (Գարիյէ) որ կը բաղկանայ քանի մը տուշներէ կամ խրճիթներէ: Գեղացիները սովորաբար երկրագործ են:

Բ. Գիւղալիումբ կամ Աւան (Նահիյէ) որ կը կազմուի քանի մը զիւղերէ:

Գ. Գաւառակ (Գազա) որ զիւղախմբերու կեղրոնն է՝ աւելի զարգացած: Հոն կը գտնուի աւելի մարդ՝ քան զեղերը, կանոնաւոր տուն տեղ, թաղ, զպոց, մզկիթ, եկեղեցի, վաճառատուն, շուկայ, փողոց, եւայլն կա:

Դ. Գաւառ. (Սահնազ) որ քանի մը գաւառակէ կը կազմուի եւ գաւառակներուն ամէնէն բաղմամարդ ու կեղրոն տեղն է:

Ե. Նահանգ (Վիլայէ) որ է գլխաւոր բաժանումը գաւառական կեղրոններու: Նահանգին ժողովուրդն աւ-

ւելի զարգացած, առուտուրն աւելի ճօխ, բնակարանները եւ ուրիշ հանրային շենքերը աւելի գեղեցիկ են:

1. Ա՞ր տեղեր կը բանկին օսմ. ժողովրդիները: — 2. Ա՞վ կը վարչ նոյն տեղերու կառավարական գործերը եւ որո՞ւ հրահնելի: — 3. Արո՞ն են բաղաբային վարչութեան բաժանումները կամ տափանաները:

2. ԴԱՍ. — ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

1. Օսմ. պետութեան մէջ քաղաքային վարչութեան բաժանումներն հետեւեալ կերպով կը կառավարուին.

1. Գիւղը կը կառավարուի Ծերերու Ժողովէ մը (իիւրիյար մէնջիսի) որուն պետն է գիւղապետը (մուլյարա):

2. Գիւղախումբ կամ աւանը ունի նահիյէ մէնջիսի որուն պետն է գիւղախմբապետը (միւտիւ):

3. Գաւառակը կը կառավարուի փոխ-կառավարիչով (գյուղապամ), ունի ամէն տեսակ նախնական դատարաններ եւ վարչական ժողով (մէնջիսի իտարէ) եւ ոստիկան-հարիւրապետ (ժանարիմա-եխլզպաշլը) եւ քաղաքապետական ժողով (պէլէտիյէ մէնջիսի):

4. Գաւառը կը կառավարուի կառավարիչով (միւրիւարը), ունի ամէն տեսակ նախնական դատարաններ, եւ վարչական ժողով (մէնջիսը իտարէի լիլա), եւ ոստիկանապետ (քապուր աղապը), եւ Քաղաքապետական ժողով (մէնջիսը պէլէտիյէ):

5. Նահանգը կը կառավարուի կուսակալով (վալյի), ունի ամէն տեսակ վերաքննիչ Առեւաններ, վարչական ժողով (մէնջիսը իտարէի վիլայէքր), Տէֆթէրար, Մուշաբէպէծի, Քաղաքապետական ժողով եւ ոստիկան հազարապետ (աղայ պէլէտիյէ):

6. Կ. Պոլիսը իր շրջակայ դաւաներովը, մէկ կուսակալութիւն մը կը համարուի, Քաղաքապետը (շենրէմիլի): Կ. Պոլսոյ կուսակալ անունը կը կրէ:

7. Ինչպէս տեսանք Բ. ամսուան Աշխարհագրութեան գասին մէջ (Բ. պրակ, Էջ 30, Դաս 2, եւ Էջ 34, Դաս 5) Պոլսոյ թաղերն ու գեղերն ալ ունին իրենց վարչական բաժանումներն ու թաղապետական շրջանակները:

1. Ա՞վ կը կառավարէ զիւղը: — 2. Գիւղախմումը: — 3. Գաւառանիլը: — 4. Գաւառնը: — 5. Նախանդը: 6. — Կ. Պոլիսը իր ըրտականներով ի՞նչ կը կզիէ: — 7. Պոլսոյ քաղերուն բաղաբային բաժանումը ի՞նչպէս:

3. ԴԱՍ. — ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՑԱՐՆԵՐ

1. Պետական պաշտօնատար են անոնք որ կառավարական ո՞ր եւ է գործ կատարելու պաշտօն ունին:

2. Պետական պաշտօնեայ են նահանգին մէջ կուսակալը (վալյի), փոխ-կուսակալը (վալյի մուլյալինի), տէֆթէրարը, մուհասէպէծին, թահրիրաթ միւտիրին, ասոնց օգնականները, գրադիրները, եւայլն: Գաւառն մէջ՝ միւթէսարը, մուհասէպէծի, սահնաըգ էմինի, լինչպէս եւ գայմագամները, միւտիրները, եւայլն:

Իսկ մայրաքաղաքին մէջ նախարարներ՝ իրենց սոսորադաս պաշտօնեաններով, դատաւորները, մաքսատան եւ Քաղաքապետութեան պաշտօնեանները (պէլէտիյէ չայուցու), երկրաչափները՝ մէկ խօսքով ամէն անոնք որ պետութենէն թոշակ կը ստանան:

3. Աս ամէն պաշտօնատարները ընտրուած են, օսմաննեան օրէնքներուն համամատ, պաշտպանելու ժողովուրդին շահէրը, այնպէս որ մէկը չվետոէ ուրիշին, անոր ունեցածը չկապտէ: Նաև անոնք կը գործադրեն բարձրագոյն հրամանները, կը հսկեն բարեկարգութեան, կը թութեան, ելմտական գործերու, ձամբաններու եւայլն:

4. Ա. Իէն մարդ պարտ աւոր է նազանդիլ պետական պաշտիկ թէ մեծ պաշտօնատարներուն որոնք կապելարութեան ներկայացուցիչն են: Պէտք է յարգել

զանոնք, պէտք է հաստակիլ օրէնքներուն (շէրիար, զանուն եւ նըզամ) որոնք հաստատուած են արդարութեան վրայ եւ ցոյց կուտան ժողովուրդին պարտին ու իրաւունքը : Այս օրէնքները գրուած են Տիւսրուրչն մէջ :

1. Ի՞նչ կ'լինեն պէտ սկան պատօնինենք: — 2. Որո՞նք են զատիք եւ Պուստ պէտական գործերը կ'ասարդիները: — 3. Ի՞նչ է անոնց պատօնինը: — 4. Պարտաւոր ենին ննազանիլի պէտական պատօնինենքուն: Ի՞նչ է օրէնքին նիմն ու սկզբունքը: Ի՞ու գրուած են ուշենիները:

4. ԴԱՄ. — ԵԼԵՒՄՈՒՏՔ

1. Պետութիւններն ալ մեծ ընտանիքներ կը սեպուին, անոնք ալ ունին ծախսեր ու հաստյուներ :

2. Պետութեան մը ծախսքերը կը կազմեն քաղաքային ու զինուուրական պաշտօնատարներու թշակները, պէտական չէնքերու, ճամբաններու, դպրոցներու համար գործածուած դրամը, զինուորներու ոռնիկն ու պատերազմական պէտքերու, ռազմական թշքերքի ծախսքերն, եւայլն:

3. Իսկ հասոյթներն են ժողովրդին վճարած տուրքերը, մաքսային (րուտումաք կամ կեօւրիչնի), զինուուրական (պէտէլար), տասանորդի (աղնամ), վաճառականութեան (քեմերիչն), կալուածներու (հմլայ), ճամբուտուրք, մէարիֆի տուրք, եւլն., զորոնք ժողովուրդը սիրայօմար պարափի վճարել, քանի որ այդ դրամը իր օգտին պիտի գործածուի :

4. Անտառները, հանքերը, երկրագործութիւնը երկրի մը հարստութիւնը կը կազմնան :

5. Սրգ՝ պետութիւնն ալ, իր ծախսքերն ու հասոյթները կը հաշուէ, կը զրէ յատուկ տոմարներու մէջ, եւ տարեգլխուն կը կազմէ իր հաշուէլիշիուը:

Սիդ հաշիւներէն հետեւցընելով կը գտնէ թէ առաջիկայ տարի որքան եկամուտ եւ ծախս պիտի ունենայ: Աս ցուցակին կ'ըսեն եղթացոյց կամ պիտնէ:

1. Պետութիւններն ինչի՞ կը նմանին: — 2. Ի՞նչ ճափին կ'ունի պէտութիւնը: — 3. Որո՞նք են հասոյթները: 4. Ի՞նչ նորսութիւններ կ'ընայ ունենալ երիփը մը: 5. Ի՞նչ է ելմացոյցը կամ պիտնէ:

ՀԱՅ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1. ԴԱՄ. — ՀԱՅՈՅ ՀԻՆ ԳԻՐԵՐԸ

1. Հայոց նին գրերը. — Հայերը մինչեւ Քրիստոսի 404 թուականը շատ գրեր գործածեցին ու փոխեցին. Խալտեանները թեւեռազիր կը գործածէին, այսինքն գամինման գրերու Այս գրերու գործածութիւնը, այսինքն ընթերցումն ու գրելը մոռցուած էր: Հատեաններն ալ պատկերացրեր ունէին, այսինքն պատկեր մը կը գծէին, կը կարգային պատկերին յատկութիւնը, պատկերը ցոյց տուող առարկան ու պատկերին անունին առաջին գիրը: Ասոր գործածութիւնն ալ շատ գժուար ըլլալուն, ժամանակ անցնելէ ետք, մոռցուած էր:

2. Յետոյ իրենց գրացի ժողովուրդներու հետ հազորգակցելու համար՝ գործածեցին Յունարէն ու Ասորերէն գրեր: Եկեղեցիներուն մէջ Ա. Գիրքը կը կարգացուէր այս օտար լեզուներով:

3. Ասոնք ալ ունէին իրենց գժուարութիւններն ու անպատեհութիւնները, վասն զի ժողովուրդը չէր հասկընար կարգացուած գրքերն ու ժամերգութիւնները, իսկ շատ վարդապետներ չէին կրնար Ա. Աւետարանը մեկնել ժողովուրդին հասկնալի Հայերէն լեզուով, ուրովհետեւ Յոյն եւ Ասորի լեզուներուն իրենք ալ տեղեակ չէին :

1. Հայերն ինչ զիր կը գործածէին մինչեւ Քրիստոսի 404 րուականը: — 2. Ացիէն եսք: — 3. Յոյն եւ Ասորի ցերեուն համար ի՞նչ գժուարութիւն կը կրէին վարդապետներն ու ժողովուրդը:

2. ԴԱՍ. — ՀԱՅՈՅ ԳՐԵՐՈՒԻ ԳԻՒՏԸ

Ա. Հայոց գրերու գիւտը. — Այս գժուարութեանց առաջքն առնելու համար, Ս. Մեսրոպ՝ Ս. Սահակ Հայրապետին աջակցութեամբ՝ շատ քաղաքներ դնաց, ինչպէս Ասորի Դանիել եպիսկոպոսին քով ուրկէ բաւական օգտուեցաւ: Սակայն իր փափաքին կատարելապէս չհասնելով՝ ապաւինեցաւ Աստուծոյ եւ երազին մէջ թալթ մը առաւ որ Ա. Ե. Է. եւլն. կը գրէր:

Բ. Ս. Մեսրոպ այս անոիլքէն ետք, Հոռովիանոս յոյն գեղագրին քով դնաց եւ անոր աջակցութեամբ Հայոց գրերը կազմեց, ձևեց յունարէն այլուբենին վրայ:

Ը. Ս. Մեսրոպ՝ մեծապէս ուրախացած՝ առաջին անգամ Յունարէն լեզուէ Հայերէնի թարգմանեց Սոլոմոնի «Առակաց Գիրվը», եւ յետոյ մեծ աշխատութեամբ Հին ու Նոր Կտակարանը, Ս. Սահակ կաթոռ վիկոսին եւ իր եղնիկ, Յովհան, Յովհակի եւլն. աշակերտներուն հետ: Աստուծածաշունչն այնքան սքանչելի թարգմանեցին որ օտար ազգեր՝ սքանչացած՝ «թաղուհի թարգմանութեանց» անուանեցին զայն:

Դ. Ա՛լ այնուհետեւ ամէն տեղ տարածուեցաւ Հայ լեզուի ուսումը զպլոցներու միջոցաւ ու դադրեցան եկեղեցական ամէն արարողութիւն Ասորի ու Յոյն լեզուներով կատարուելէ, որովհետեւ Քրիստոնէութեան տարածումն մինչեւ այդ թուականը, տեղ մը Ասորի ուրիշ տեղ մ'ալ Յոյն լեզուներով կը կատարուէին եկեղեցական արարողութիւններն ու վարդապետ մ'ալ կ'ելլէր Հայերէնի կը թարգմանէր: Ասկէ մնացած են մեր եկեղեցական գրուածքներու մէջ Յունարէն ու Ասորերէն բառեր, ինչպէս՝ Պուստումէ, Օրի, Ալելուիա, եւլն.:

4. Ինչ րաւ Ս. Մեսրոպ եւ ո՞ւր դիմեց Հայերէն գրեր զՏնելու համար: — 5. Ինչ տեսաւ երազին մէջ: — Որո՞ւ դիմեց: — 6. Առաջին անգամ ո՞ր զիրքը բարգմանեց: Յետոյ: Որո՞նք օգնեցին Աստուծածունչի բարգմանութեան: — 7. Անկէ եսիր ինչէ՞ր րաւ Ս. Մեսրոպ:

3. ԴԱՍ. — Ա.Ա.ԶԻՒ ԹԱՐԴՄԱՆԻՉՆԵՐԻ (Ե. Դար)

Ա. Սահակի եւ Ս. Մեսրոպի առաջին աշակերտներն անոնք են որ գրերու գիւտին ատենը բաւական հասակաւոր էին եւ իրենց վարդապետներուն օգնեցին Ս. Գիրքը հայերէնի թարգմանելու: Ասոնց մէջ նշանաւոր են. Յովհակի Վայոց Զորեցի որ ետքը կաթողիկոս եղաւ, Յովհան Խոստովանող, Դեւոնդ երեց Վահան Պետրէցի որ Կորիւնին հետ Բիւզանդիոն դնաց եւ անկից Աստուծածաշունչի ընտիր օրինակ մը բերաւ, Եզնիկ Կողբացի որ եղծ Աղանդոց անուն գիրքը գրեց, Կորիւն, Մուշէ Տարօնեցի, Տիրայր Խորձենացի, Յովհակի Պահնացի եւ Յովհան Եկեղեցացի (աս երկուքը հզօր աջակից եղան Ս. Մեսրոպին՝ աշակերտ հասցընելու եւ Ս. Գիրքը թարգմանելու համար), Ենովի ու Դանան որոնք Աղուանից երկրին վերակացու եղան, Երեմիա որ թաղեց Ս. Սահակը, եւ Թաղիկ կամ Թողիկ որ Մեսրոպին Տեղապահն եղաւ:

Ծ. Աս առաջին թարգմանիչները, իրենց վարդապետներուն քով կրթուելէ ետքը, զրկուեցան Արեւմուտքի նշանաւոր քաղաքները Բիւզանդիոն, Աթէնք, Աղէքսանդրիա, Եւայն, ուր բարձրագոյն զպլոցներու մէջ իրենց ուսումը կատարելագործեցին: Ամէնքն ալ յաջողակ կը հանդիսանային իրենց օտարազդի ընկերակիցներուն մէջ եւ նոյն իսկ կը գերազանցէին զանոնք:

8. Որո՞նք են առաջին աւակերտներն նեանաւորներ: Ինչո՞ւ առաջին կը կրչուին: — 9. Առաջին բարգմանիները ո՞ւր դրկուեցան եւ ինչո՞ւ:

4. ԴԱՍ. — ԵՐԿՐՈՐԴ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ (Ե. Դար)

10. Խնչպէս տեսանք, Սահակ ու Մեսրոպ, Հայերէն գրերու գիւտէն ետքը, շատ գպրոցներ լացին եւ իրենց ջանքը կրկնագատկեցին հայ մանուկներուն սորվեցնելու հայերէն գիրերը եւ ուրիշ ուսումներու Աս գպրոցներուն մէջ գաս առնողներէն խելացի, ու շիմ, եւ գեղեցկածայն տղաքը շրջանաւարտ ըլլալէն ետքը, զրկուեցան գարձեալ Սրեւ մուտի բարձրագոյն վարժարանները։ Ասոնք ալ ուսման մէջ դարգանալով՝ իրենց երկիրը վերագարձան եւ Ա. Սահակի ու Ա. Մեսրոպի օրինակին հետեւելով՝ ուսում եւ կրթութիւն տարածեցին, Հայ. եկեղեցին ու ժողովուրդին օգտակար եղան։

11. Երկրորդ թարգմանիչներն են. Դաւիթ Անյալը, փիլսոփիայ, որ Մովսէս Խորենացիին քեռորդին է, Դիւտ կարողիկու, Յովհանն Մահդակունի կարողիկու, Եղիշե Պատմագիր (Ա. Վարդանի Ատենագպիրը) որ «Յազագով. Եւ Հայոց» գիրքը գրեց, պատմագիր Մովսէս Խորենացի (Մեսրոպի քեռորդին) որ հեղինակն է «Տարեգրութիւն Հայոց» անուն գրքին, Մամբեկ Վերծանող (Խորենացիին եղբայրը), Դազար Փարագեի եւ ուրիշներ։

12. Ե. դարուն ծաղկեցաւ հայ գրականութիւնը եւ հայ լեզուն։ Ասոր համար կոչուեցաւ Ռուկեղար։

10. Հայերէն գրեալ գիւտէն վեցը ի՞նչ քիին Սամակ եւ Մեսրոպ։ Այդ գպրոցներէն ելլող աւակերտեն ո՞ւր լրկուեցան։ — 11. Արո՞ն ի՞ն երկրորդ քարզմանիշներէն հաւասարեներ։ — 12. Հայ գրականութիւնն ու լեզուն ի՞նչ վիճակ ունեցաւ հինգերորդ դարուն։

5. ԴԱՍ. — ՄԵՐ ՊԱՐՏՔԲԸ

13. Թարգմանիչներուն երախտագիտութիւն պարտինք։ — Ո՞չափ պէտք է յարգանք ու սիրենք այս պատուական վարգապետները օրոնք լոյս, ջաներ վառեցին աշմէնուն սրտին ու մաքին մէջ։ Եկեղեցին ամէն տարի մեր երանաւնորն վարգապետներուն, թարթմանիչներուն տօնը կը կատարէ, սակայն հարկ է որ բովանդակ հայ աշգն պատիւ ու յարգանք ընծայէ Ս. Թարթմանիչներուն։

14. Հայ քրիստոնեայ ժողովուրդը պարտաւոր է նոյնպէս գագորդ աշխարհային գործերէ՝ Հայ. Ա. Եկեղեցւոյ առաջին հիմնադիր Թագէսս ու Բարթուղիմէսս սրբազն աստքեալներուն, Ա. Գրիգոր Լուսուորչի երեք տօներուն եւ ամէն սուրբերուն որ Հայոց լուսաւորութեան պատճառ եղած են եւ որոնց տօնը կատար ել եւ զանոնք մասնաւորապէս պատուելու հրահանգ արքուած է Տօնացոյցին եւ Օրացոյցին մէջ(*):

15. Ա. Սահակի մարմնը կը հանգչի Աշտիշատի մէջ եւ Ա. Մեսրոպինը Լշմիածնի մօտերը, Օշական գիւղը, փառաւոր մատուններով։

16. Ա. Թարգմանիչներուն օրը գպրոցական տօն է։ Կրախտագիտական հանդէսներ կատարելու հնք այն օրը, ի պատիւ անոնց Ա. Յշշատակին։ Ազգին մէջ գրագէտներն ալ նոյն օրը կը վարձատրուին Ազա Յովսէդի իդամիւնցի հասուատած մրցանակով։

13. Ի՞նչ կը պարտինք բարգմանիշներուն եւ ի՞նչո՞ւ։ — 14. Ի՞նչ լինելու է ծովովուրդը։ — 15. Ա՞ւ են Ա. Սահակի եւ Ա. Մեսրոպի զերեզմանները։ — 16. Թարգմանիշներու տօնին օրը ի՞նչ մրցանակ կը տրամադր իւ Ազա Յովսէդի կամիրեանց։

(*) Բացատրել քէ ի՞նչ և Տօնացոյցը եւ ի՞նչ է Օրացոյցը։

6. ԴԱՍ. — Ա. ՍԱՀԱԿԻ ՇԱՐԱԿԱՆԸ

17. Ա. Սահակ Պարբեւ որ վերջին ժառանգն էր լուսաւորչի Տաճ, ինչպէս տեսանք, նշանաւոր դեր մը կատարած է աղդ. Եկեղեցական պատմութեան մէջ, իբրեւ առաքինի, բարեպաշտ ու ազգուգուտ կաթուղիկոս: Ինք գրած է շատ շարականներ հայերէն լեզուով որոնք կ'եղուին եկեղեցիներուն մէջ: Ինք յօրինեց շարականներուն ութը եղանակները որ կ'երգուին մինչեւ այսօք:

18. Մենք ալ ի պատիւ այս սրբազան անձին, կ'երգինք հետեւեալ շարականը.

Որ յարմատոյ հարցն արբոց մեզ զաւազան բյինեցեր. զ'սահակ սուրբ հայրապետն, հովուել զիօս յո Քրիստո:

Որ զիաւարն անջիտուրեան մերազմեայց լուծեր զիմաստուրեան ծագեալ զրոյս սովոր որդոց Թորգոնայ:

Որ զիանդերձեալ խորհուրդ յո, Skr, սկնչեամբ արբոյն ծանուցեր, յիշատակի սորա ընկանալ զօննղաց աղաջան:

17. Աւրիւ ինչ՞ր րաւ Ա. Սահակ Պարբեւ: — Նոյն թեւականին ո՞ր համար մարդի կ'ապէք: — 18. Ա. Սահակին տօնիք օրը ի՞նչ շարական կ'երգեն:

7. ԴԱՍ. — ՈՒԿԵԴԱՐ

IΘ. Ինչպէս տեսանք Հայ մատենագրութեան ամէնէն նշանաւոր ժամանակն է հինդերորդ դարը, ուր Եկեղեցական թէ աշխարհական մեծամեծներ իբրնց ազգեցութիւնը կը բանեցինեն՝ ուսում ու դիտութիւն տարածելու աղջին մէջ:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

20. Բայց անկէ առաջ ալ, Հայերն ունեցած են մատենագրական շարժում մը, թէեւ այս մասին անկատար եւ հատակոտոր աւանդութիւններ միայն ունինք այսօր, ինչպէս Գողթան երգերը՝ հայերէն լեզուով, նոյնպէս պատմութիւն՝ ասորեստանեան եւ յոյն լեզուով որ գտնուեցաւ Նինուէի արքայական մատենագրաբանին մէջ:

21. Նախաքրիստոնէական գարերու ուրիշ քանի մը մատենագիրներէ եւաք, քրիստոնէութեան սկիզբները ունեցանք կրօնական եւ այլ նիւթերու վրայ երկեր, ինչպէս Յամախատառութը զոր գրած է Լուսաւորիչ, Ազգաբնեղոս անուն պատմական երկը զոր գրած է համանուն Հռովմայեցին որ արքունի քարտուղար էր, Զենոք Գրակի Եկեղեցական ժամանակագրութիւնը, Ներսէս Պարբեւի կրօնական զրուածքները, Փաւստու Բիւտանդի պատմութիւնը: Նոյն շրջանին Պրոյերեախոս կամ Պարոյր իբրեւ ճարտարախոս մէծ համբաւ ունեցաւ Աթէնքի ու Հռովմի մէջ եւ հայ զպրութեանց պարանք կը համարուի, նոյն իսկ օտար մատենագրիներու վկայութեամբ: Հռովմի մէջ իր արձանը կանգնեցին՝ վրան գրելով սա բառերը. Թագուհին Հռովմ՝ բագաւորի Բանեին:

22. Մեր կրօնական ու մատենագրական այս մէծ գէմքերէն զատ, աշխարհիկ նշանաւոր գէմքեր եւս ունեցած են իրենց յիշատակելի գործերը զորոնք պիտի տեսնենք Մոլսէս Խորենացիի երկին մէջ, որ կը պատկանի Ե. գարուն:

19. Ո՞րն է Հայ մատենագրութեան Անկեղարը եւ ինչո՞ւ այսպէս կը կրչուի: — 20. Գրերու զիւտէն առաջ եղած մատենագրական շառաւումն ի՞նչ բեկորներ կը լիւուին: — 21. Քրիստոնեութեան սկիզբները ո՞րոնք մատենագրի կրչուեցան: — 22. Ոչ-եկեղեցական դէմերու ժամանակագրութիւնը ո՞ր մատենագրին մէջ ուսանելու են:

8 ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ Զ. ԱՄՍՈՒՄՆ

Հայոց հին գրերը. — Մինչեւ Քրիստոսի 404 թուականը հայերը զործածեցին բնեւուագրեր, պատկերագրեր եւ լու, յետոյ յոյն եւ ասորի գրեր, եւ նոյն լեզուներով կը կատարէին ժամերգութիւնները:

Հայոց զրերւ գիւտը. — Ս. Սահակի օրով, Ս. Մեսրոպ գտաւ հայերէն տառերը եւ հայերէնի թարգմանուեցան եկեղեցական գրեր, զպրոցներ բացուեցան եւ հայ լեզուն տարածուեցաւ:

Առաջին աշակերտները, իրենց վարդապետներուն քոյլ կրթուելէ ետք, զրկուեցան Արեւմուտքի նշանաւոր զբարցոցները, իրենց ուսումը աւարտելու համար. անոնք օգնեցին իրենց վարդապետներուն՝ Ս. Գիրքը հայերէնի թարգմանելու համար:

Երկրորդ աշակերտներն ալ շարունակեցին ուսման մէջ զարգանալ: Ասո՞ք ալ Արեւմուտքի մէջ կատարելազգործեցին իրենց ուսումնի եւ ապա ունեցան նշանաւոր երկեր: Այս թուականը կը կոչուի հայ մատենակրութեան Ոսկեդար:

Երախտագէտ ըլլալու ենք այս պատուական վարդապետներուն եւ յարգելու ենք անոնց սուրբ յիշատակը, վասն զի անոնք պատճառ եղան հայ աղքին լուսուուրութեան: Ս. Սահակի գերեզմանը Աշտիշատի մէջ եւ Ս. Մեսրոպի գերեզմանը Օշականի մէջ, մեղի յիշեցնելու են անոնց կատարած մեծ զործերը եւ ամէն տարի կատարելու ենք անոնց տօնը:

Ս. Սահակ Պարքեւ հայրապետը ո՛չ միայն նշանաւոր է իրեւ կաթողիկոս եւ վերջին ժառանգ Լուսաւորչի, այլ նաև իրեւ առաքինի ու բարեպաշտ մարդ: Ան յօրինած է շարականներ, ինչպէս եւ շարականներու ութը եղանակները:

Ոսկեդարէն լատ առաջ ունեցած ենք Գողթան երգերը եւայլն: Քրիստոնէութեան ակիզբներն ալ ունեցած ենք մատենագիրներ որոնք թէեւ օտար լեզուով գրած են, բայց հայ են եւ իրենց երկերը եկեղեցական, մատենագրական ու պատմական մեծ արժէք ունին:

ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

1. ԴԱՍ. — ԱՃԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵԶՐԵՐ

Հրահանգ. — Աշխակերոր նետեւեալ սահմաններուն համապատասխանող աշխարհագրական եզրերը բող գտնի.

1. Հողէ եւ քարե կազմուած հաստատ գետին մը' որ ջառ ընդարձակ է:

2. Աղի ջուրով լեցուն ընդարձակ տարածութիւն մը:

3. Չատ մէծ ծով մը :

4. Ցամարին երեսէն շատ բարձր տեղերը:

5. » » քիչ մը » »

6. » » շատ ցած »

7. Լեռին ու բլուրին են բարձր մասը:

8. Շղայի մը օղակին պէս իրարու կից եղող լեռները:

9. Ընդարձակ ու տափարակ երկիր կամ գետին:

10. Ցամաք մը որ ծովով շրջապատուած է:

4. Ի՞նչ է ցամաքը: — 2. Ի՞նչ է ծովը: — 3. Ի՞նչ է ովկիանոսը: —

4. Ի՞նչ է լեռը: — 5. Բլուրը: — 6. Ջուրը: — 7. Գազա՞րը: — 8. Լեռնացքը: — 9. Գա՞ըրը: — 10. Կղզի՞ն:

2. ԴԱՍ. — ՎԱՐՁԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ (*)

1. Թուրքիայի դիրքը. — Օսմանեան երկիրները կը տարածուին Ասիոյ արեւմուտքը ու Եւրոպայի արեւելեան հարաւակողմը:

(*) Այս եւ յաջորդ դասերու համար ուսուցչին կը յանձնաւարուի առաջնորդ ունենալ Դ. Խաչինցի ՕՍՄ. ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆՆ ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ:

Զ. Վարչական լրանակներ. — Այս ընդարձակ երկիր ները վարչական շրջանակներու բաժնուած են, որոնք կը կոչուին վիշտիք (կուսակալութիւն կամ նահանգ), սահմագ (գաւառ), գազա (գաւառակ) եւ նաևիչէ (զիւ-զախումի): [Տե՛ս Զ. պրակ էջ 7-8, Դաս 1-2]:

Յ. Եւրոպական թուրքիոյ վիլայէթներն են.

Կուսակալուրիւն

Կեդրոն

- | | | |
|--------------|-----------------|--------|
| 1. Կ. Պոլսոյ | Կ. Պոլիս | քաղաքը |
| 2. Էտիրնէի | Անդրիանուալոլիս | » |
| 3. Սէլանիկի | Սէլանիկ | » |
| 4. Գոսովայի | Իւսկիւպ | » |
| 5. Մանասթըրի | Մանասթըր | » |
| 6. Շքոտրայի | Շքոտրա | » |
| 8. Եանեայի | Եանեա | » |

Հրահանգ. — Եւրոպական քարտեսի մը վրայ ցոյց տալ Թուրքիոյ վիլայէթները:

Նոյնը օրինակել՝ առանց գրեյու վիլայէթներուն անոնեները, բայց գոնէ (վեր ի վերոյ) նշանակելով վիլայէթներուն դիրքը:

1. Աճարիի ո՞ր մասերուն մէջ են Օսմանեան երկիրները: — 2. Նոյն երկիրները ի՞նչ տեսակ վարչական բաժնուածներ ունին: — 3. Ո՞րո՞նք են Եւրոպական թուրքիոյ վիլայէթները:

3. ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ (Բ.)

1. Ասիական թուրքիա. — Կուսակալութիւններն են.

Կեդրոն

- | | | |
|--------------------|----------------|--------------|
| 1. Տրավիլոնի | Կուսակալութիւն | (Տրավիլոն) |
| 2. Գասթէմունիի | » | (Գասթէմունի) |
| 3. Խիւտավէնտիկեարի | » | (Պրուսա) |
| 4. Սյալնի | » | (Իդմիր) |

- | | | Կեդրոն |
|---------------------------------|----------------|-------------|
| 5. Գոնեայի | Կուսակալութիւն | (Գոնեա) |
| 6. Ալտանայի | » | (Ալտանա) |
| 7. Հալէպի | » | (Հալէպ) |
| 8. Պէլրութի | » | (Պէլրութ) |
| 9. Սուրիայի կամ Շամի | » | (Շամ) |
| 10. Հիճազ-Եէմէնի | » | (Եէմէն) |
| 11. Պասրայի | » | (Պասրա) |
| 12. Պաղտատի | » | (Պաղտատ) |
| 13. Մուսուլի | » | (Մուսուլ) |
| 14. Վանի | » | (Վան) |
| 15. Էրզրումի | » | (Էրզրում) |
| 16. Պիթլիսի | » | (Պիթլիս) |
| 17. Մամուրէթ իւլ Աղիզի | » | (Մէզրա) |
| 18. Տիարպէքիրի | » | (Տիարպէքիր) |
| 19. Սըվազի | » | (Սըվազ) |
| 20. Էնկիւրիի | » | (Էնկիւրի) |
| 21. Ճէղայիրի Պահը Սէֆիափի կուս. | » | (Պազը) |

2. Եաւեւ Ափրիկէի մէջ են.

Պարսկ թարապլուսի կուսակալութիւնը եւ.

ԵԳԻՊԵՏՈՒՍԻ վոխարքայութիւնը որ օսմ. պետութեան գերիշխանութիւնը կը վայելէ:

1. Որո՞նք են Ասիական թուրքիոյ վիլայէթները: — 2. Խոկ Ալիկի՞նը:

4. ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ (Գ.)

Սահմանակներ կամ Միւրեարքուրիւններ. — Եւրոպական թուրքիոյ վիլայէթներուն մէջ են հետեւեալ սահմանագները:

- | |
|-----------------------------------------------------------------------------------------------------------------|
| 1. Կ. Պոլսոյ վիլայէթին մէջ են Սթամպոլի միւշէսարքութիւնը իր արուարձաններով, եւ Զաթալճայի սահմանը, Պոլսոյ մօտերը: |
|-----------------------------------------------------------------------------------------------------------------|

2. Ետիրնէի կուսակ. մէջ՝ 6 սանձագ. — Ետիրնէ,
Կիւմիւլճինէ, Թէքիրտաղ, Տէտէաղաճ, Կէլիպօլու, Գըրգ
քիլսէ :

3. Սէլանիկի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Սէլանիկ,
Սէրէդ, Տրամա:

4. Գոսօվայի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. — Խւսկիւպ,
Բրիշթինէ, Եէնի Պաղար, Խիէք, Բրէզրին:

5. Մանասթըրի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. — Մանաս-
թըր, Աէրֆիչէ, Տէպրէ, Խլպիսան, Քորիճա:

6. Շքոտրայի կուսակ. մէջ՝ 2 սանձագ. — Շքոտրա,
Տրաչ :

7. Եանեայի կուսակ. մնջ՝ 4 սանձագ. — Եանեա,
Էրկէրի, Բրէվէզա, Պէրաթ:

Եւրոպ սկան Թուրքիոյ մէջ ո՞ր սանսազները կան եւ ո՞ր վիլայէք-
ներու մէջ են:

5. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ասիական Թուրքիոյ կուսակալուրիւնները գրեցէք
այբուբենի կարգով: Անոնց դէմ գրեցէք նաև, դասական
լորջորջունները՝ երեւ գիտէք, օրինակ՝ Շամ, Դամասկոս.
Խոմիք, Զմիւռնիա: Տրավիզոն, Պոնտու: Եալյոն:

2. Այբուբենի կարգով գրեցէք Եւրոպական Թուրքիոյ
27 սանսազները՝ ամէն մէկուն դիմաց գրելով թէ ո՞ր կու-
սակալուրեան մէջ են:

3. Ո՞րն է վիլայէքին մէջ պէտական գլխ. պաշտօնեան

» » սանձագին » » » »

» » գաղալին » » » »

» » նահիյէին » » » »

6. ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ (Դ.)

Ասիական Թուրքիոյ սանձագներն են :

1. Տրավիզոնի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Տրա-
պիզոն, Ճանիկ, Լաղիստան եւ Կիւմիւշհանէ:

2. Գաոթէմունիի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Գաո-
թէմունի, Քեանլըրը, Սինոպ, Պոլու:

3. Խիւտալէնտիկեարի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. —
Պրուսա, Գարասի, Երթողըրու, Քէօթահեա, Գարահիսարը
Սահիպ :

4. Այտընի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. — Իզմիր, Մէն-
թէչէ, Ալտըն, Սարուխան, Տէնիզի:

5. Գոնեայի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. — Գոնեա,
Նիյտէ, Պուրտուր, Սպարթա, Թէքէ:

6. Ատանայի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Ատանա,
Ճէպէլի Պէրէքէթ, Խօզան, Խելի:

7. Հալէպի կուսակ մէջ՝ 3 սանձագ. — Հալէպ, Մա-
րաչ, Ուրֆա:

8. Պէյրութի կուսակ. մէջ՝ 5 սանձագ. — Պէյրութ,
Աքիս, Շամ Թարապլուս, Լաթաքիէ, Պալդա (կամ
Նապլուս):

9. Մուրիայի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Շամ, Համա,
Հօրան, Մաան :

10. Հիճազ-Եէմէնի կուսակ. մէջ՝ (2+4) = 6 սանձագ.
— Մէքըէ, Ճիտոէ + Սանա, Ասըր, Հօտէյտա, Թա'տա:

11. Պասրայի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Պասրա,
Միւնթէփիք, Եէճէտ, Ամարա:

12. Պաղտատի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Պաղտատ,
Հլյէէ, Քէրպէլա:

13. Մուսուլի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Մուսուլ,
Շէրիզօր, Սիւլյէմանլիչ:

14. Վանի կուսակ. մէջ՝ 2 սանձագ. — Վան, Հեք-քեարի:

15. Երզրումի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Երզրում, Պայազիտ, Երզինձան:

Ասիական Թուրքիոյ մէջ ո՞ր սանճագները կան եւ ո՞ր վիլայէքներու մէջ են:

7. ԴԱՍ. — ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ (Ե.)

(Շար. 6. Դասին)

16. Պիթլիսի կուսակալութեան մէջ՝ 4 սանձագ. — Պիթլիս, Սղերդ, Մուշ, Կինձ :

17. Մաժուրէթ իւլ Աղիղի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Խարբութ, Մալաթիա, Տէրսիմ:

18. Տիարպէքիրի կուսակ. մէջ՝ 3 սանձագ. — Տիարպէքիր, Մարտին, Արզնի-Մատէն :

19. Սրվազի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Սրվազ, Ախասիա, Գարահիսարի շարդի եւ Թօգաթ:

20. Էնկիւրիսի կուսակ. մէջ՝ 4 սանձագ. — Անդարէ, Գըրշէնիր, Գայսէրի, Եօզդա:

21. Ճէզայիրի Պահրը Սէֆէտի կուսակալութիւնը կըզ-զիներէ կը բազկանայ եւ ունի 4 սանձագ. — Հռոդոս, Միտիլի, Սագըզ, Լիմնոս :

Ուրբյն սանճագներ. — Քանի մը սանճագներ ալ կան որոնք այս կամ այն կուսակալութեան չեն պատկանիր եւ իրենց վարչական յարաբերութիւնը ուղղակի կ. Պոլսոյ կառավարութենէն կախում ունի. Ասոնք են.

1. Իդմիտ կամ Գօճա Ելի (Մարմարայի ու Սև ծու վու վրայ):

2. Պիղա, (Մարմարայի, Արշիպեղագոսի ծովերուն եւ Զանապ-Գալէի ու Խիւտավէնտիկեարի միջեւ):

3. Գուտար Շէրիփ, Երուսաղէմ, (Պէլրութի և Միշերկական ծովին միջեւ):

4. Ջօր սանձաղը (Եփրատի ու Հալէպի վլլայէթին միջեւ): Գլխաւոր քաղաքն է Տէյր :

Արո՞նի են Ասիական Թուրքիոյ միւս սանճագները: Ասոնցմէ զաս ո՞ր սանճագները կան որ ուղղակի Պոլսոյ կեդրոնական կառավարութենէն կախում ունին:

8. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ալբուքէնի կարգով գրեցէր Ասիական Թուրքիոյ բոլոր սանճագները՝ ամեն մեկուն դեմ գրելով թէ ո՞ր վիլայէթին մէջ են:

2. Որոշեցէր թէ անոնց մէջ որո՞նք են պատմական քաղաքներ և գրեցէր անոնց նախական յորջորջումը:

3. Չեր գոնուած զիւղը կամ քաղաքը ո՞ր նահիյէն, ո՞ր զազային, ո՞ր սանճագին եւ ո՞ր վիլայէթին կը պատկանի :

4. Ասիական Թուրքիոյ քարտեսի մը վրայ ցոյց տուեք վիլայէթներուն դիրքը և ըսկը անունները:



ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

1. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒՄ

1. Ի՞նչ է բաժանումը. — Առաջին օրինակ. — 28 դրուշ կայ քովս եւ կ'ուզեմ քանի մը հատ մեծ թուաբանութիւն գնել: Գրավաճառը կ'ըսէ որ հատը 7 դրշի կուտամ, կրնաք զիտնալ թէ 28 դրշ.ով քանի թուաբանութեան դասագիրք կրնամ գնել: Յայտնի է որ ես կրնամ գնել այնքան թուաբանութիւն որքան 7 դրշ. կայ 28 դրշ.ին մէջ: Ուրեմն պէտք է փնտում թէ 28ին մէջ քանի հատ 7 կայ: Աւասիկ այս փնտուելու գործողութիւնը բաժանում կ'ըսուի: Հետեւաբար 7ը պէտք է բաժնել 28ին մէջ: Հիմա գտնելու համար թէ 7ը քանի անդամ կայ 28ին մէջ, 7ը կը հանենք 28էն այնքան անդամ որքան կարելի է: 28—7=21 (1 անդամ): 21—7=14 (2 անդամ): 14—7=7 (3 անդամ): 7—7=0 (4 անդամ): Ուրեմն 7ը 4 անդամէն հանեցին 28էն՝ բան չմնաց՝ ըսել է թէ 7ը 28ին մէջ կայ 4 անդամ, հետեւաբար 28 դրշ.ով ես կրնամ գնել 4 հատ թուաբանութիւն, հատը 7 դրշ.էն:

1. Բաժանման օրինակ մը տուել:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **1.** Մարդ մը 64 դրշ.ի 16 դայգ գուլպայ գնեց, մէկ դայգը քանի դրշի եկաւ: — **2.** Խանութապան մը ծախեց 8 ֆէս 72 դրշի, մէկ ֆէսը քանի դրշ. արժեց: — **3.** Պլանի աղջիկ մը 5 ամսուան մէջ 15 դրշ. խնայեց, մէկ ամսուան մէջ քանի դրշ. խնայած էր: — **4.** Ըստանիկ մը 20 օրուան մէջ 80 օխա կալծ կը գործածէ, օրական քանի օխա կալծի պէտք ունի: — **5.** Զբաղացի մը քարը մէկ երկվայրկեանի մէջ կը գառնայ 45 անդամ, քանի անդամը կը գառնայ մէկ վայրկեանի մէջ և քանի անդամ առաւօտէն մինչեւ իրիկուն 12 ժամը

ուան մէջ: — **6.** Վաճառական մը գնեց 138 ծրար կտաւ, մէկ ծրարը 48 դրշ.էն, քանի դրշ. պիտի տայ: — **7.** Պարապ հող մը կայ քաղաքն մէջ տէրը կը ծախէ զպին, կ'որոշեն որ հարիւր քառակուսի մէթրը արժէ 192 դրշ. ի՞նչ պիտի արժէ ամբողջ հող եթէ անոր մեծութիւնը ըլլայ 212 հատ 100 քառակուսի մէթր: — **8.** Փայտ ծախող մը 200 չէքի փայտ գնեց 3000 դրշի: Հիմա այնպէս մը ծախոց որ չէքի գլուխ 8 դրշ վաստկեցաւ, ամեղջ փայտը քանի դրշի ծախեց: — **9.** Մարդ մը ամիսը 8 սոկի ամսական ունի, սարին քանի դրշ կը ստանայ և քանի դրշ կը մնայ իրեն եթէ իր տարեկան ծախքն ըլլայ 60 սոկի. (մէկ սոկին 108 դրշ.էն չաշուեցէք): — **10.** Բանուոր մը Յօ օրուան մէջ շահեցաւ 230 դրշ օրը քանի դրշ: — **11.** Կոշկակար մը շարադր կ'առնէ: 54 դրշ ուրիշ մը կ'առնէ 66 դրշ մէկը միւսէն օրական քանի դրշ աւելի կ'առնէ:

2. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒՄ (Ճար)

2. Բաժանումը սահմանը. — Նախորդ օրինակին մէջ մինք վնասուեցինք թէ 28ին մէջ քանի հատ 7 կայ եւ ըսինք որ 7ը բաժնեցինք 28ին մէջ: Ուրեմն, երբ կը փնտուելիք թէ թիւ մը յանի անգամ կը պարունակուի ուրիշ թիւի մը մէջ, այս է ԲԱԺԱՆՈՒՄ:

2. Ի՞նչ յսել է թիւ մը ուրիշ թիւով բաժնել:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **12.** 5 մէթր կերպաս գնեցի 65 դրշի, մէկ մէթրը քանի դրշի եկաւ: — **13.** 5 կողովի մէջ 60 խնձոր կայ, ամէն մէկ կողովին մէջ քանի խնձոր կայ: — **14.** 32 մէծիսիւով կրնանք 8 հատ բանթալոն գնել, մէկ բանթալոնը քանի մէծիսիէ կ'արժէ: — **15.** 12 ծրար սպարմաչեթի մէջ 96 հատ մնմ կայ, մէկ ծրարը քանի մնմ կը պարունակէ: — **16.** Մէկ ժամը 60 վայրկեան ունի, 12 ժամուան մէջ քանի վայրկեան կայ: — **17.** Այդին մը մէջ 35 կարդ որթատունկ կայ, ամէն մէկ կարգին վրայ 154 տունկ, եթէ ամէն մէկ տունկը 8 ողկոյզ տայ, ամը բողջ այդին քանի ողկոյզ կուտայ: — **18.** Եթէ մէկ որթատունկը երկու օխա շերա տայ, ամեղջ խաղողը քանի օխա շերա կուտայ:

Յ ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԽՄ (Շար.)

Յ. բաժանելի, բաժանարար, բանօրդ. — Այն թիւը զոր կը բաժնենք կը կոչուի բաժանելի, այն թիւը որով կը բաժնենք, կ'ըսուի բաժանարար, խակ երրորդ թիւ մը որ այս բաժանումէն կ'ելլէ, կը կոչուի բանորդ:

3. Խօնչ կը կոչուի այն թիւը զոր կը բաժնենք: — Խակ այն թիւը որով կը բաժնենք: — Բաժանման արդիւննիւ:

Վ. ԱՐԺՈՒԹԻՒԽՆԵՐ. — 19. Եթէ մարդ մը 4 ժամէն 24 հաղարսմէթր տեղ կրնայ քալել, մէկ ժամէն քանի՞ հաղարսմէթր կը քալէ: — 20. 7 հոգի մէկտեղ գացին ճաշարսն մը ճաշելու, եթէ 35 դրչ վճարեն ամէնքը մէկտեղ մէկ հոգին քանի՞ դրչ բաժնին կ'ինայ: — 21. Երկիրը 24 ժամնամն մէջ արեւին շուրջը կը գառնայ, ուրեմն քանի՞ երկվայրկեանէն կը գառնայ արեւին շուրջը: — 22. Վաճառական մը ձեռք մը զգեստ 250 դրչե ծախելով 45 դրչ կը շահի, 10 ձեռք այս տեսակ զգեստէ քանի՞ դրչ կը շահի: — 23. Զի մը մէկ վայրկեանի մէջ կը քալէ 122 մէթր տեղ, ձիաւորք քաղաքէն ելլերով 45 վայրկեանէն հասաւ Ա. գիւղը. յետոյ անկից մեկնելով 16 վայրկեանէն հասաւ Բ. գիւղը. ասկէ ալ մեկնելով 58 վայրկեանէն հասաւ Գ. գիւղը. հեմոց գտեք թէ այս երեք գիւղերէն ամէն մէկը քանի՞ մէթր հեռուե քաղաքէն: — 24. Մարդ մը կը բանեցնէ օրը 8 բանուոր և ամէն մէկին օրողչէք կուտայ 7 դրչ օրը քանի՞ դրչ և շարաթը քանի՞ դրչ վճարած կ'ըլլայ ամէնուն:

Յ ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԽՄ (Շար.)

Ա. Խօնչ է բաժանումք. — Երկրորդ օրինակ. — Կ'ուզենք 20 հատ զրչածայր բաժնել 5 տղայի մէջ, ամէն մէկ տղային քանի՞ զրչածայր կ'ինայ: Հսել է թէ հիմա ոս 20 հատ զրչածայրը պիտի բաժնենք հինգ հաւասար մասերու: Աղէկ. կ'առնեմ աս տուփին մէջէն 5 հատ զըրչածայր եւ ամէն մէկ տղային մէյ մէկ հատ կուտամ. այն ատեն տուփին մէջ կը մնայ 15 զրչածայր, խակ ա-

մէն մէկ տղան կ'ունենայ 1 զրչածայր: Յետոյ 5 հատ ալ կ'առնեմ եւ ամէն մէկուն մէյ մէկ հատ կուտամ: տուփին մէջ կը մնայ 10 հատ, խակ ամէն մէկ տղայ կ'ունենայ 2 հատ: Յետոյ 5 հատ ալ կ'առնեմ: տուփին մէջ կը մնայ 5 հատ եւ ամէն մէկ տղայի քով կ'ըլլայ 3 հատ. վերջին 5ն ալ կ'առնեմ: տուփին մէջ բան չի մնար. սայց ամէն մէկ տղայ 4 զրչածայր կ'ունենայ: Սալէս 20—5 = 15: 15—5=10: 10—5=5: 5—5=0: 5 տղային ամէն մէկը 4 հատ ունի. 4+4+4+4=20: Աւասիկ աս ալ բաժանումէ:

4. Բաժանումի օրինակ մը տուէֆ, զործողութիւնը բացատրելու համար: Խօնչ լսել է բաժնեն:

Վ. ԱՐԺՈՒԹԻՒԽՆԵՐ. — 25. Մայր մը օիսա մը կեռաս գնեց և բաժնեց իր 5 զաւակներուն մէջ, ամէն մէկ զաւակին քանի՞ կեռաս ինկաւ, եթէ մէկ օիսան 45 կեռաս կը պարունակէր: — 26. Մէկը կ'ուզէ 104 ընկոյզ բաժնել 8 տղաներու մէջ. ամէն մէկուն քանի՞ հատ կ'ինայ: — 27. Վաճառական մը 112 մէթր չուխա կը ծափէ, մէթրը 65 դրչէն, քանի՞ դրչ պիսի առնէ: — 28. Տղայ մը մէկ վայրկեանի մէջ 67 մէթր տեղ կը քալէ, ամէ լողջ ժամ մը և 5 վայրկեան քալէց այս աղման, ուրեմն քանի՞ մէթր ճամփայ բրաւ: — 29. Մարդ մը շարաթը 125 դրչ ծափք կ'ընէ, ամբողջ տարին որ 52 շարաթէ, քանի՞ դրչ ծափք կ'ընէ: — 30. Պարտիզան մը օրը կրնայ 15 դրչի ծափէկ և 88 դրչի բանջարեղին շուկան բերել, մէկ ամսումն մէջ ի՞նչ կը շահի: — 31. Եթէ այս պարտիզանը օրը 12 դրչ ալ ծափք ընէ պարտեղին համար, իր զուտ շահը ի՞նչ կ'ըլլայ: — 32. Թղթավաճառ մը 12 ծրար թուղթ ծախեց 60 դրչի, ամէն մէկ ծրարը քանի՞ ծափք: — 33. Երկրագործ մը 15 կողով գետնաբնձոր թաղեց հողին տակ, ամէն մէկ կողովը կը պարունակէր 28 օիսա և ամէն մէկ օիսան գարնակ ժամանակ կրնայ արժել 2 դրչ քանի՞ դրչի ասպանք ունի հողին տակ այս երկագործը: — 34. Աշակերտ մը սա միջին թիւերը աւածէ մարտ ամսոյ մէջ. հայերէն՝ 8. թուար. 6. պատմ. 7. գիտութիւններ 8. լուրոյագիտ. 4. գիր 5.

գծադր. 7. ի՞նչ է այս աշակերտին ամսական միջին թիւը: — 35. Արտի մը մէջ 42 դէղ կայ և ամէն մէկ դէղին մէջ 30 խուրձ, քանի՞ խուրձ է արտին հունձքը:

5. ԴԱ.Ա. — ԲԱ.Ժ.Ա.ՆՈՒԽՄ (Շար.)

5. Բաժանումի մէկ ուրիշ սահմանը. — Նախորդ դասին մինք խնդիր մը լու ձեցինք: Առ ինդիրին նայելով բաժնեց՝ կը նշանակէ թիւ մը այնին հաւասար մասերու վերածել, որին մինչ իսկ կայ միւս թիւին մէջ:

5. Բաժանման մէկ ուրիշ սահմանը տուէք:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — 36. 8 տղոյ կողով մը կեռաս բաժնեցին մէջ լինին, կողովին մէջ 176 հատ կեռաս կար, ի՞նչ ինկատ ամէն մէկուն բաժնեց: — 37. Ըստանիք մը 16 օրուան ճամփայ ըրաւ և ծախսեց 128 մէջիսիէ, օրը քանի՞ մէջիսիէ ծախս ըրաւ: — 38. Դերձակ մը 42 մէջրուց ծրար մը չուխայ գնեց և անով շինեց 7 ձեռք դգեստ, ամէն մէկ ձեռք դգեստին քանի՞ մէջր գնաց: — 39. Հովիտ մը ամիսը կը վաստիի 112 դրչ քանի՞ ամիսէն կը հայ վաստիի 560 դրչ: — 40. Դարբին մը մանդաղ մը շինելու համար, երկամթի կտորը 12 անդամ կը ակի մէջ կարմքուց և ամէն մէկ անդամին 44 մուրճի հարուած տուաւ անոր, քանի՞ հարուածով շինուեցաւ մանդաղը:

6. ԴԱ.Ա. — ԲԱ.Ժ.Ա.ՆՈՒԽՄ (Շար.)

6. Բաժանելի, բաժանարար, բանորդ. — Այն թիւը զոր կ'ուղենք մասերու բաժնել, կը կոչուի բաժանելի, այն թիւը որ կը ցուցնէ թէ քանի՞ մասերու բաժնուելու է, կ'ըսուի բաժանարար. ամէն մէկ մասը, որ բաժանումէն կ'ելէ, բանորդ կ'ըսուի: Այսպէս, նախորդ խնդիրին մէջ, 20ը բաժանելի է, 5ը բաժանարար, 4ը՝ բանորդ:

6. Երբ բաժին ընել ուզենէ, ի՞նչ կը ցուցնեն բաժանելի, բաժանարար եւ բանորդ:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — 41. Հացագործ մը իր մէկ յաճախորդին 100 հատ հաց տուած է, 10 հացը կը կշռէ 8 օփա և օխան կ'արժէ 1 դրչ քանի՞ դրչ առնելիք ունի հացագործը: — 42. Գրավաճառ մը 15 ծրար գերք դրկեց գուրս, եթէ ամէն մէկ ծրարը կը պարունակէ 12 կտոր գերք և ամէն մէկ գերքը կ'արժէ միջին հաշիւով 4 դրչ գրավաճառը քանի՞ դրչ գերք գերկած կ'ըլւաց: — 43. Ագրարակատէր մը քաղաքի շուկան կը դրէ Յ հատեց 22 ոչխար և 4 կով՝ ծախելու. կղները կը ծախէ հատը 485 դրչ, ոչխարները հատը 42ի և կղները հատը 30ի, քանի դրչ կ'առանէ ընդամենը: — 44. Սնառուկ մը օճառ կը կշռէ 48 օփա, գնողը մէկ օփային 4 դրչ կը սակարիէ, բայց օճառը պարզելէ յետոյ կը կշռէն դաստիարկ մնառուկը որ կուգայ 9 օփա, քանի՞ դրչ պիտի վճարուի օճառին: — 45. Վաճառական մը 72 հատ աթոռ ունի, 6 տուղինս ծախեց, քանի՞ աթոռ մնաց իրեն:

7. ԴԱ.Ա. — ԲԱ.Ժ.Ա.ՆՈՒԽՄ (Շար.)

7. Բաժանումի մնացորդը. — Առազին օրինակ. — Քովու 22 դրչ. կայ, շուկայ կ'երթամ շաքար գնելու. մարդը կ'ըսէ որ օխան 4 դրչի կուտամ. բսել է պիտի գնենք այնքան օխա որչափ 4 դրչ. կայ 22 դրչին մէջ: Արգ 22—4=18; 18—4=14; 14—4=10; 10—4=6; 6—4=2; ինչպէս կը տեսնէք, 4ը 5 անգամ հանեցինը 22էն, մնաց 2, եւ 4ը 2էն չ'ելլեր, որովհետեւ անկէ աւելի մնէ է: Աւասիկ աս Զը բաժանումին մնացորդին է:

7. Հասկցոցէք քէ ի՞նչ է բաժանման մնացորդը:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — 46. Տան մը պատուհանները գոցելու համար 56 կտոր քառակուսի ապակի պէտք է, եթէ ամէն մէկ պատուհանին համար 8 կտոր պապկի երթայ, կընա՞ք բսել թէ տունը քանի՞ պատուհան ունի: — 47. 6 հատ պղպիկ աղջիկներ իրենց մէջ բաժնեցին 50 հատ ընկոյզ ամէն մէկուն քանի՞ հատինկաւ և ի՞նչ աւելցաւ: — 48. Եթէ Յ հոգի իրենց մէջ բաժնեն 65 դրչ առաջներու բաժնինը աւելի շատ կ'ըլլայ, թէ վերջիններունք: — 49. Քանի՞ պատուհան կայ 4 տուփի մէջ, եթէ ամէն մէկ տուփը 2տկան երկոտանեակ կը պարունակէ:

8. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

Զ. Բաժանումին մնացորդը. — Երկրորդ օրինակ. — Եթէ 22 զրշի տեղ 22 հատ գնտակ ունենանք և բաժնենք 5 տղաքներուն, ամէն մէկուն կ'ինայ և գնտակ եւ 2 գնտակ ալ կ'աւելնայ: Այս 2ը մնացորդ է: Ուրեմն երբ բաժանարարը բաժանելիէն կը հանենք սաշափ անդամ ու յետոյ կը մնայ այնպիսի թիւ մը որ բաժանարէն աւելի փոքր է, այդ թիւը կը կոչուի մնացորդ:

8. Ուրիշ օրինակ մ'ալ տուի: Խնչ ըսէլ է բաժանման մնացորդ:

Վ.ԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — 50. Պղտիկ տղայ մը գերք մը առաւ կարգալու, քանի՞ օրէն պիտի լիցնէ այս գերքը, եթէ օրը 5 երես կարգայ և գերքն ալ 75 երես ունենայ: — 51. Բանւորուհի մը երեք կտոր տանիթէլա բանեցաւ, առաջին կտորը 35 մէթը, երկրորդը 18, երրորդը 21 մէթը երկար, և ծախեց մէկ մէթը 3 դրչի, քանի՞ դրչ առաւ ընդունէնը:

9. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

Զ. Բաժանումին մնացորդը միշտ աւելի փաքք է բաժանարքեն, — Այո՛, եթէ բաժանման մէջ մնացորդը աւելի մեծ ըլլայ բաժանարարէն, այն ատեն կրնանք անդամ մըն ալ բաժնել. օրինակ եթէ 5ը 26ի մէջ բաժնենք 5 անդամ, կը մնայ 6. յայտնի է որ 6ը 5էն մեծ է եւ 5ը անդամ մըն ալ կը բաժնուի անոր մէջ, ուրեմն 6ը մնացորդ չէ. հոս մնացորդը 1 է:

10. Ճիշտ բաժանում. — Երբ բաժանումի մէջ մնացորդ չմնայ, կ'ըսուի թէ բաժանումը ճիշտ է, կամ ճիշտ բաժնուեցաւ:

9. Բաժանման մնացորդը բաժանարարէն մեծ է քէ պղտիկ: — 10. Բաժանման զրծողութիւնը Ե՞րբ նիւս է:

Վ.ԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ.— 52. Ճամբորդ մը միտքը գրած է 84 հազարամէթը ճամկայ երթալ, քանի՞ ժամէն կրնայ երթալ եթէ ժամը 8 հազարամէթը քալէ: — 53. Պարտէզի մը տէրը կողով մը ինձոր բաժնեց շատ մը տղաքներու, կողովին մէջ 104 ինձոր կար և ամէն մէկ տղային 13 ինձոր բաժնի ինկաւ. տղաքները քանի՞ երն: — 54. Գիւղացի մը 4 ժամնաւն մէջ 28 հազարամէթը տէր բալեց, մէկ ժամը ո՞չսափ հազարամէթը ճամիսյ կատրեց: — 55. Մարդ մը օրը 63 դրչ կը վճարէ քանի մը բանուորաներու, ամէն մէկուն օրականը 7 դրչ ըլլալով, բանւորները քանի՞ հոգի են: — 56. Ժամացոյց մը օրը 6 վայրէեան առաջ կ'երթայ, քանի՞ օրէն մէկ ժամ առաջ գայած կ'ըլլայ:

10. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

11. Բաժանման նշանը. — Բաժանումը սովորաբար սա (:) նշանովը կը ցուցուի՝ որուն կ'ըսուի բաժանեալ եւ կը դրուի բաժանելիին ու բաժանարարին մէջտեղը: Այսպէս 24:8. կը կարգացուի 24՝ բաժանեալ 8:

11. Ո՞րն է բաժանման նշանը:

Վ.ԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ.— 57. Եթէ մէկ երկոտանեակ շապիկը 60 դրչ արժէ, մէկ շապիկը քանի՞ կ'արժէ: — 58. 144 դրչով քանի՞ արշն չուխա կրնանք գնել, եթէ մէկ արշնը 24 դրչ արժէ: — 59. Պարոցի մը մէջ շարաթը 16 գրիչ կը տրուի աշակերտներուն, մէկ տուփ գրիչը որ 112 հատ կը պարունակէ, քանի՞ շարաթէն կը լմնայ: — 60. Ծառուղիի մը երկու կողմը 64 ծառ կայ, կէր ասդին կէսը անդին, քանի՞ ծառ կայ ամէն մէկ կողմը: — 61. Վարպետ մը օրական 18 դրչալ գործ մը լիցնուց և առաւ 168 դրչ քանի՞ օրէն աւարտեց այդ գործը: — 62. Երկու երկոտանեակ (սուղինա) ընկցյա ունիմ և կ'ուզեմ ընկերներուս հետ բաժնել, քանի՞ հատ կ'կյանայ ամէն մէկուն եթէ 3 հոգի ըլլանք: Քանի՞ հատ կ'կյանայ եթէ 4, 6, 12 հոգի ըլլանք:

11. ԴԱՄ. — ԲԱԺԱՆՈՒՄ (Ծար.)

12. Խօնչպէս կրնանք քնել բաժանումը. — Իրաւ է որ թիւ մը ուրիշ թիւի մը մէջ բաժանելու համար կրնանք բաժանարարը իրարու ետևէ բաժանելիէն հանել, մինչեւ որ ճիշտ բաժնուի, կամ մնացորդ տայ: Բայց ասի շատ երկար է եւ ամեննեւին այս տեսակ բաժանում չենք ըներ: Սովորական բաժանումը կ'ընենք հաշուի առնելով բաժանարարին եւ քանորդին թիւերը:

12. Խօնչպէս կը կատարուի բաժանումը:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **63.** Ժամացոյց մը օրը 5 վայրկեան առաջ կ'երթոյ, քանի՞ օրէն 45 վայրկեան առաջ դացած կ'ըլլաց: — **64.** Սուրհանդակ մը 6 ժամէն 54 հաղարամէթը տեղ գնաց, ժամէն քանի՞ հաղարամէթը տեղ գնաց:

12. ԴԱՄ. — ԲԱԺԱՆՈՒՄ (Ծար.)

13. Խօնչպէս կրնանք գիտնալ՝ թէ բանորդը մէկ կամ մէկէ աւելի բուանշան կ'ունենայ. — **Օրինակ.** 164ին մէջ կ'ուզենք բաժնել 38: Եյս 38 բաժանարարին աջ կողմը զրէք զերօ մը կ'ըլլաց 380, որ 168էն մեծ է եւ անոր մէջ չի բաժնուիր, իսկ 38ը կը բաժնուէք: Ուրեմն զիտնալու համար թէ քանորդը քանի՞ թուանշան պիտի ունենայ, բաժանարարին աջ կողմը կ'առելցնենք զերօ մը: բաժանարարը այն տաեն 10 անգամ կը մնանայ. յետոյ կը գիտենք թէ 10 անգամ մեծցած սաժանարարը կրնայ բաժնուիլ բաժանելիին մէջ: եթէ չի բաժնուիր, ըսել է թէ քանորդը մէկ թուանշան պիտի ըլլաց: իսկ եթէ կը բաժնուիր, ըսել է թէ քանորդը մէկէն աւելի եւ գոնէ երկու թուանշան կ'ըլլաց:

13. Խօնչպէս կրնանք զիտնալ թէ բանորդը մէկ կամ մէկէ աւելի բուանշան պիտի ունենայ:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **65.** 12 ժամ շապիկ չնելու ժամար 48 արշըն կտու գործածեցինք, մէկ շապիկը քանի՞ արշըն է:

13. ԴԱՄ. — ԲԱԺԱՆՈՒՄ (Ծար.)

14. Բաժանարարն ալ բանորդն ալ մէկ մէկ բուանշան ունին. — Առաջին օրինակ. — Բաժանարարն ալ, քանորդն ալ մէկ մէկ թուանշան ունենալու համար, պէտք է որ բաժանելին 100էն պղտիկ ըլլաց: Եյսպէս, 28ը որ 100էն փոքր է՝ բաժանելի ըլլաց, 7ը բաժանարար, զիտենք որ 4 անգամ՝ 7ը՝ կ'ընէ 28: ուրմն քանորդն է 4, որ մէկ թիւ է: Եյս տեսակ բաժանումներու մէջ քանորդը անմիջապէս կը գտնենք բազմապատկութեան աղիւսակին մէջ:

14. Բաժնեցէք 28ը 7ով:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **66.** Բաժնեցէք 35ը 7ով: 48ը 6ով: 54ը 9ով: 16ը 4ով: 81ը 9ով: 72ը 8ով: 42ը 7ով: 56ը 8ով: — **67.** Բարեկենդանի արձակուրդին, Յակովը միտք ունի 40 խնդիր լուծել, օրը 5 խնդիր լուծելով՝ քանի՞ օրէն կ'աւարտէ: — **68.** Նարկիզին ըստն որ այս տարուան արձակուրդը 42 օր պիտի ըլլաց, հիմա՝ նարկիզ կ'ուզէ համբել թէ քանի՞ շաբաթ կ'ընէ: — **69.** Եղանակը 72 գրչածայր ունէր, ասոր քառորդը ինծի տուու, ըսել է՝ ես քանի՞ գրչածայր ունիմ՝ հիմա: — **70.** 8 մէթը կերպաս գնեցի և 48 զրշ տուի, մէկ մէթը քանի՞ եկաւ: — **71.** Մարդը մը ձիով 98 հաղարամէթը տեղ գնաց 7 ժամուան մէջ, մէկ ժամն քանի՞ հաղարամէթը ճամբայ կտրեց: — **72.** Վաճառական մը 9 հովանոց ծախեց և 36 քառորդ մէժիտիկ առաւ, համը քանի՞ քառորդի տուու:

14. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

15. Բաժանաբարք ու բանորդը մեյ մեկ բուանշան են՝ Երկրորդ օրինակ. — Կ'ուղենք 53ը 9ով բաժանել: Գիտենք որ 5 անգամ 9 կ'ընէ 45, իսկ 6 անգամ 9, կ'ընէ 54. մեր բաժանելին է 53, որ 45էն մնձ է, բայց 54էն փոքր է: Բայց է թէ 9ը 53ի մէջ 5 անգամ կայ եւ մնացորդ կուտայ այնքան որքան 45ը պակաս է 53էն, ալինք 8ը. հսու ար քանորդը գտանք բազմապատկութեան աշխատկին միջոցաւ:

15. Բաժնեցել 53ը 9ով:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **73.** Բաժնեցեք 37ը 7ով: 51ը 6ով: 58ը 9ով: 19ը 4ով: 87ը 9ով: 78ը 8ով: 45ը 7ով: 60ը 8ով: **74.** Երկու քաղաքներ իրարմէ 63 հազարամէթը հեռու են, քանի ժամէն կարելի է մէկ քաղաքէն միւսը երթալ, եթէ մարդ ժամը 7 հազարամէթը կարէ: — **75.** Գործաւոր մը չարաթ որ առաւ 64 դրւ շաբաթական, օրը քանի դրւ կը վաստկեք: — **76.** 4 տղայ իրենց մէջ բաժնեցին 14 խնձոր, ամէն մշկին քանի հատ ինկաւ:

15. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

16. Եքէ բաժանաբարք մեկէ աւելի բուանշան ունենայ, բանորդը կրնայ մեկ բուանշան ունենալ: — Կ'ուղենք 2781ը բաժնել 752ով: Կը գրենք բաժանելին եւ անոր աջ կողմը վերէն վար գիծ մը կ'իջեցնենք, յետոյ բաժանելիին դիմացը՝ գծին միւս կողմը՝ կը գրենք բաժանաբարք եւ տակէն գիծ մը, բաժանելի 2781 752 բաժանարարայս գծին տակ ալ 2256 3 բանորդ պէտք է գրենք քառ մնացորդ 525

նորդը: Յետոյ կ'առնենք բաժանաբարի առաջին թիւը 7, եւ բաժանելիին ալ առաջին թիւը 2. Կը տեսնենք որ 2ին մէջ 7ը չի բաժնուիր, այն ատեն կ'առնենք բա-

ժանելիին երկու թիւը 27, որուն մէջ 7ը կը բաժնուի եւ 3 անգամ կայ: Այս 3ը քանորդն է, կը գրենք դան եւ այդ 3ով կը բազմապատկենք 752ը եւ արտադրեաւ կը գրենք բաժանելիին տակ, յետոյ կը հանենք. 525ը մնացորդն է:

16.—Խնչպէս 2784ը 752ով կը բաժնուի:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — **77—78.** Բաժնեցեք 47: 3: 68: 5: 87: 6: 92: 5: 137ը 14ով 218ը 27ով: — 457ը 59ով 2735ը 648ով: 7928ը 897ով: 9638ը 1237ով: 647ը 198ով: 4567ը 992ով: 57918ը 6384ով: 79654ը 27987ով: — **79.** Կար կարող կին մը ամիսը 15 քառորդ մէջիտիէ կը ինայէ կարի մէքենայ մը գնելու համար. մէքենան կ'արժէ 80 հատ քառորդ մէջիտիէ, կինը քանի ամիսէն պիսի կրնայ մէքենան գնել: — **80.** Երկու պղտիկ աղաքներ 48 հատ կեռաս բաժնեցին իրենց մէջ, ամէն մէկուն քանի հատ ինկաւ: — **81.** Մէկ մէջիտիէով քանի զոյտ գուլզոյ կրնաք գնել, եթէ մէկ զոյգը 3 դրւ ըլլայ և քանի զրւ ալ կ'ուելիայ: — **82.** Պարտիզան մը 63 տունկ անկեց 7 կարգի վրայ, ամէն մէկ կարգին վրայ քանի տունկ անկեց: — **83.** Մարդ մը 6 հատ գառնուկ գնել 72 դրչե, հատը քանի գնեց: — **84.** Մէջիտիէին վրայ եթէ 10 փարայ գնելք, քանի քառորդ մէջիտիէ կուսան ձեզի: — **85.** Անդիմական սոկի մը կ'արժէ 120 դրչ: ուրեմն մէկ Անդիմական քանի մէջիտիէ կրնանք անել: — **86.** 8 մէթը կերպար 48 դրչ կ'արժէ, մէկ մէթը քանի կ'արժէ: — **87.** Երկու տղաքներ մէկ երկոտանեակ գրչածոյը իրենց մէջ բաժնեցին, ամէն մէկուն քանի հատ ինկաւ: — **88.** 5 օխա կտաւատը 65 դրչ կ'արժէ, մէկ օխան քանի կ'արժէ:

16. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

17. Քանորդին առաջին բուանշանը կրնայ մեծ ըլլալ: — Այս, կրնայ ըլլալ որ քանորդի առաջին թուանշանը մեծ ըլլայ, այն ատեն գործողութիւնը սխալ չընելու համար անկէ մէկ պակասեցնելու է: Օրինակ 2181ը կ'ուղենք

| | | |
|----------------|---------------------------------|-------------------|
| սխալ բանորդով | 752ով բաժնել: | Նախ կը տեսնենք որ |
| 2181 752 | բաժանարարին 7ը բաժանելիի 21ին | |
| 2256 3 | մէջ 3 անգամ կայ, ուստի 3ը քա- | |
| | նորդ կը գրենք եւ կը բաղմապատ- | |
| ուղիղ բանորդով | կենք բաժանարարը որ կուտայ 2256, | |
| 2181 752 | բայց այս թեւը բաժանելիէն մեծ է: | |
| 1504 2. | Այն ատեն փոխանակ 3ի 2 կը զրենք | |
| 677 մնացորդ | քանորդը ու կը տեսնենք որ գործո- | |
| | դութիւնը ճիշտ կ'ելլէ: | |

17.—Ի՞նչ ընելու է՝ երբ բանորդին առաջին բուանանը մեծ է:

| | |
|-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|----------------------------------------------------------|
| Վ.Ա.ԲԺՌԽԻԹԻԿԱՆԵՔ. — 89. Մարդ մը քաղաքը բերաւ ծա- | թեց 18 զոյտ վասեակ 108 զրշի, մէկ զոյտը քանիի՞ և մէկ հատը |
| քանիի՞ ծախեց: — 90. Կողով մը ինձորը կ'արժէ 15 զրշ. քանի՞ կ'արժէ 12 կողովու: — 91. 8 կողով տանձը կ'արժէ 64 զրշ. մէկ կողովը քանի՞ կ'արժէ: — 92. Շողեկառք մը ժամը 45 հազարա- մէթր ժամբայ կը կարէ, Ա. քաղաքէն Բ. քաղաքը քանի՞ ժամէն կը համի եթէ այս երկու քաղաքները 315 հազարամէթր իրարմէ շեռու ըլլան: — 93. Մասդործ մը 42 մէ ճիշտէ տառաւ գնեց շատ մը ոչխարիներ՝ հատը 6 մէ ճիշտէի, քանի՞ ոչխար գնեց: — 94. Գործ ծաւոր մը 35 օրուան համար 210 զրշ. ստացաւ, օրը քանի՞ զրշ. եր վաշքը: — 95. Ընտանիք մը 332 զրշ. ծախք ըրաւ 2) օրուան մէշ մինակ հացի ու միսի համար, օրը ի՞նչ ծախք ըրաւ: — 96. Կոշկակար մը 36 զոյտ պղտիկ կօշիկ շինեց և 324 զրշ. ծախք ըրաւ, մէկ զոյտը քանի՞ զրշի եկաւ: — 97. Կոշկակարը այդ կօշիկները ծախեց հատը 12 զրշի, քանի՞ զրշ վաստիկցաւ: — 98. 12 զոյտ գուլպայ գնեցի 60 զրշի, մէկ զոյտը քանիի՞ եկաւ: — 99. Գորոցի մը մէջ 54 աշակերտ կայ և 9 գրասեղան, ամէն մէկ սեղանին առջև քանի՞ հոգի կը նստին: — 100. Տղայ մը օրը 15 երես կը կարդայ գրքի մը մէջէն որ 75 երես ունի, քանի՞ օրէն կ'աւարտէ գիրքը: — 101. Գեղացի մը 8 սագ ծախեց 72 զրշի, հատը քանիի՞ եկաւ: — 102. Մարդ մը 175 զրշ պարուք ունի, կ'ուզէ շարաթը 25 զրշ վճարելով պարուքը լնցնել, քանի՞ օրէն կ'աւարտի այս պարուքը: 103. Գործաւոր մը 105 զրշ առաւ 15 օրէն, ի՞նչ | |

եր իր օրականիր: — 104. Ընտանիք մը 2700 զրշ. ծախք կ'ընէ մէկ տարուան մէջ, ի՞նչ կը ծախսէ ամիսը: — 105. 75 մէթր կերպարը 975 զրշի ծախուեցաւ, քանիի՞ եկաւ մէթրը:

17. ԴԱՍ. — ԲԱԺԱՆՈՒԹԻՄ (Շար.)

| |
|--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|
| 18. Բաժանարարն ու քանորդը կրնան մէկ աւելի բուա- նշաներ ունենալ. — Ինչպէս որ բաղմապատկութեան մէջ մասնական արագագրեալներ կային, նոյնպէս բաժանումի մէջ մասնական բաժանելիներ կան Օրինակ, եթէ 4198ը բաժնենք 74ով, նախ 7ը կը բաժնենք 41ին մէջ, 5 ան- ս. Մասնական բաժանելի 419.8 74 բաժանարար 370 56 բանորդ |
|--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|

| |
|---------------------------------|
| Բ. Մասնական բաժանելի 498 444 |
|---------------------------------|

Մնացորդ 54

գամ կալ. 5ով կը բաղմապատկենք 74ը եւ 370ը կը գրեն 419ի տակ. աւասիկ այս 419ը կը կոչուի Ա. մաս-
նական բաժանելիի: Կը հանենք, կը մնայ 49, որուն առ-
ջեւ կ'առնենք վերի 8ը դոր կէտով մը բաժնած էինք Ա.
մասնական բաժանելիէն, եւ կ'ունենանք Բ. մասնական
բաժանելին 498: Այն ատեն 7ը կը բաժնենք 49ի մէջ.
թէեւ 7ը անգամ կալ, բայց 7 անգամ 74ը առ երի մեծ է 498էն՝ ուրեմն 6 անգամ կ'ըստինք: Այսպէս կ'ունենանք
56 քանորդ եւ 54 միացորդ:

18. 10նշակ 4198ը 74ով կը բաժնուի: Հետզինետէ առնեող բա-
ժանելիներ ի՞նչ կ'ըստին:

| |
|------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|
| 106. Բաժնեցեք 573ը 48ով: 78ը 56ով: 456ը 33ով: 5978ը 72ով: 54978ը 67ով: 45673ը 754ով: 12345ը 17ով: 794673ը 632ով: 56874ը 78ով: 798654ը 638ով: — 107. Ադարտապան մը 45 ով |
|------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|

Խար ծտիւեց 1575 դրշի, մէկ ոչխարը քանիի՞ եկաւ : — 108. 999 օխա խահուէն քանի՞ պարկերու մէջ կրնանք լեցնել, եթէ ամէն մէկ պարկը 37 օխա պարունակէ : — 109. Մարդ մը ամէնով սուն մը շինելու համար գործածեց 12750 քար, այնպէս որ մէկ քարը 5 դրշի նստեցաւ իր վրայ, տունը քանիի՞ շինուեցաւ : — 110. Հաշագործ մը 18 պարկ ալիւր գնեց 990 դրշի, մէկ պարկը քանի՞ դրշ արժեց :

19. ԴԱՍ.—ԱՄՓՈՓՈՒՄ Զ. ԱՄՍՈՒՄՆ (1—12)

Բաժանումին սահմանը .— թիւ մը ուրիշ թիւով մը բաժնել, կը նշանակէ վնտառել թէ մէկը միւսին մէջ քանի՞ անդամ կայ:

Սյն թիւը որ պէտք է բաժնուի, կը կոչուի բաժանելին այն թիւը որ կը ցուցնէ թէ քանի՞ հաւասար մասերու բաժնուելու է, կը կոչուի բաժանարար. բաժանումին առաջ եկածը կ'ըսուի յանորդ, որ կը ցուցնէ բաժանելին ամէն մէկ մասը:

Երբ բաժանարարը քանի մը անդամ հանենք բաժանելին եւ մնայ այնպիսի թիւ մը որ բաժանարարէն փոքր է, այդ թիւը կը կոչուի մնացորդ:

Բանորդը միշտ մէկ թիւ կ'ունենայ երբ բաժանարարը բաժանելին մէջ 9 անդամէն աւելի չկայ:

Վ.Ա.ԲՈՒԹԻՒՆՆԵՐ. — 111. Պէտք է 3500 դրշ բաժնել աղաքատ բնասանիքներու, ամէն մէկին 25ական դրշ առալով, քանի՞ ընտանիքն մէջ բաժնելու է այս գումարը : — 112. Կոշկակար մը 6 գոյտ տղայի կօշիկ պատրաստեց 72 դրշ. ծախք ընելով և ծախեց 96 դրշի, ամէն մէկ զոյգը քանի՞ դրշի նստեցաւ իրեն և քանի՞ դրշի ծախեց յետոյ և ի՞նչ շահեցաւ ամէն մէկուն վրայ :

20. ԴԱՍ.—ԱՄՓՈՓՈՒՄ Զ. ԱՄՍՈՒՄՆ (13—18)

Բաժանումին այլեւայլ պարագաները .— եթէ բաժանարոն ու քանորդը մէկ թուանշան ունենան, այս քանորդը կրնանք դանել բազմապատկութեան աղիւսակին միջոցաւ :


Երբ բաժանարարը մէկէ աւելի թուանշան ունի, այն ատեն բաժանելիին ձախ կողմէն կր զատենք մէկ կամ երկու թուանշան եւ բաժանարարի առաջին թուանշանը անոր մէջ կր բաժնենք . ելած քանորդը կամ ճիշտ պիտի ըլլայ, կամ աւելի մեծ : Երբ աւելի մեծ ըլլայ քանորդի այս առաջին թիւը, այն ատեն 1 կը պակսեցնենք ամէկ :

Երբ բաժանելիին ու բաժանարարը շատ մը թուանշաններ ունենան, այն ատեն բաժանելիին ձախ կողմէն կէտով մը կը գատենք այնքան թուանշան, որքան պէտք է բաժանարարը անոր մէջ բաժնելու համար : Սյս առաջին մասը կ'ըսուի Ա. մասնական բաժանելին :

Բաժանարարը Ա. մասնական բաժանելիին մէջ կը փնտոնենք եւ կը գտնենք թիւ մը որ քանորդի առաջին թուանշանը կ'ըլլայ, ասալ կը բազմապատկենք բաժանարարը եւ ելած արտազրեալը Ա. մասնական բաժանելիին տակ կը գրենք, անկէ կը հանենք եւ կ'օւնենք Ա. մնացորդ մը : Սյս մնացորդին քով կ'իջեցնենք բաժանելիի այն թիւը որ Ա. մասնական սաժանելիէն յետոյ կուգայ, այն ատեն կ'ունենանք Բ. մասնական բաժանելի մը եւ առաջինին պէս կը շարունակենք գործողութիւնը, կը գտնենք քանորդին երկրորդ թուանշանը եւ այսպէս շարունակ :

Վ.Ա.ԲՈՒԹԻՒՆՆԵՐ. — 113. Որմնադիմ վարպետ մը իր ձեռքին տակ կը բանեցնէ 45 բանոր և մէկ շարթուան համար անոնց կը վճարէ 1620 դրշ. ի՞նչ է ամէն մէկ բանուորին օրողչէքը : — 114. Եթէ 13 ոչխարին համար 673 դրշ վճարուի, մէկ ոչխարը քանի՞ դրշի կուգայ :


ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ



1. ԴԱՍ. — ՕԴԸ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԸ ԿԱՅՐԸ

1. Վառելիքներ. — Աւասիկ սա փայտի կտորները, սա ածուխը. ասոնք վառելիքներ են: Վառելիք կ'ըսուի այն բաներուն որ կ'այրին:

2. Մարմին մը այրելու համար օդ պէտք է. — Վառարանը վառած ժամանակ, անոր պղտիկ գոնակին առջեւ



Պատ. 42

Վառարան

Ռապէս զի կրակարանին մէջ փայտերը ուրին, ուրեմն անպատճառ օդ հարկաւոր է: Եթէ կրակարանին խողովակը (պոռու) զոցենք, ալ ծուխը չի քաշեր եւ կրակը կը մարի: Իսկ երբ խողովակը բաց է ու ծուխը լաւ կը քաշէ, օդը ներս կը մտնէ եւ փայտի կտորները ամէն կողմէ կը շրջապատէ, կ'այրէ զանոնք եւ խողովակիներէն դուրս կ'ելլէ ծուխի պէս:

1. Ի՞նչ է վառելիքը: — 2. Վառարանի մը մէջ ուր բան մը կ'այրի, օդի հոսանք կա՞յ: Այդ օդի հոսանքի կարեւո՞ր է:

2. ԴԱՍ. — ՕԴԻՆ ՄԷՋ ԱՅՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐ

3. Մարմին մը այրելի յետոյ ի՞նչ կը մնայ. — Երբ փայտի մը կաոր ամբողջովին այրի, մինակ մոխիր կը մնայ: Մոխիրը չ'այրիր, որչափ կ'ուզես տաքուր զայն: Մոխիրը փայտին մէկ պղտիկ մասն է, իսկ փայտին միւս մասը մոխիս եղաւ եւ օդին մէջ բարձրացաւ: Մոխիրը օդի հոսանքին հետ դուրս կ'ելլէ, բայց խողովակին վրայ մուր կը թողու: Այս մուրը մոխիրին պէս չէ, կրակի վրայ կ'այրի ան:

4. Վառելիքը տաքուրին եւ լոյս առազ կը բերէ. —

1. Երբ փայտը կ'այրի վառարանին մէջ, մօտեցուցէք ձեռքերնիդ, ի՞նչ կը զգաք: Տաքուրին կը զգաք, այնպէս չէ: Ուրեմն փայտը այրած ժամանակ կը տագնէ:

Եթէ սենեակը մութ է, վառուող փայտը թեթեւ լոյս մալ կը տարածէ սենեակին մէջ եւ կը լուսաւորէ զայն: Ուրեմն վառելիքը մը թէ կը տաքնէ, թէ կը լուսաւորէ: Բայց վառելիքներ կան որ տագնելու համար աղէկ են, կան որ ալ լուսաւորելու աղէկ են:

2. Տաքնելու համար ամէնէն շատ գործածուած վառելիքներն են փայտն ու ածուխը:

Լուսաւորելու համար շատ գործածուող վառելիքներն են մոմը, ձեթը, քարիւզը որոնք լամպաներու մէջ կը վառուին:

Վերջապէս լուսաւորութեան կազը կայ, զոր հանքածուխն կը հանեն հանքածուխը զոց ամաններու մէջ այրելով: Այս կազը թէ կը լուսաւորէ թէ կը տաքնէ:

3. Մարմին մը այրելի եփր ի՞նչ կը մնայ: Վառարանի խողովակն զուրս ելածր ի՞նչ է: Խոկ խողովակին վրայ մնացա՞ծը: Ծխաներու մէջ նրբեն ի՞նչպէս կը պատահի: — 4. 1. Վառելիքներուն երկու պատօնները որո՞նք են: 2. Տաքնելու եւ լուսաւորելու ծառայող վառելիքներ բայէ: Ի՞նչ է լուսաւորութեան կազը:

3. ԴԱՍ. — ԶՈՒԻՐԸ

5. Գուն. — Զուրը բափանցիկ է. — Դիտենք սա գաւառթին մէջի ջուրը . անգոյն է եւ բոլորովին թափանցիկ : Բայց եթէ լճակի մը կամ ծովու մը ջուրերը դիտենք, կը տեսնենք որ կապոյտ գոյն ունին կամ երկնագոյն են:

Բայց գիտնալու է որ ջուրը թափանցիկ կ'երեւի գաւաթի մը կամ շիշի մը մէջ երբ անոր թանձրութիւնը քիչ է, իսկ երբ զետին կամ ծովին մէջ ջուրը շատ խորունկ է, բայց մ'ալ չ'երեւիր անոր յատակը: Ուրեմն մեծ քանակութեամբ մաքուր ջուրը կապոյտ է եւ շատ թափանցիկ չէ:

6. Ծովիր զուրն աղի է, անձրեւի զուրք՝ ո՛չ. — 1. Սովորաբար մենք ազրիւրներու եւ զետերու ջուրը կը խմենք: Այս ջուրը մասնաւոր համ ու հոս չունի, այսպէս է անձրեւի ջուրն ալ: Այս ջուրին կ'ըսուի անուշ ջուր կամ խմելու ջուր: Իսկ եթէ կաթիլ մը ծովու ջուր առնենք բերաննիս, լեզի համ կուտայ:

2. Եթէ քիչ մը ծովու ջուր գնենք պնակի մը մէջ, քիչ ատենէն անձրեւի ջուրի պէս կը ցնդի: Բայց անձրեւի ջուրը երբ չողիսնայ, ցնդի, բան մը չի մնար պնակին յատակը, իսկ ծովու ջուրը ցնդելէ յետոց, պնակին տակ փայլուն կտորներ կը մնան: Այս փայլիլուն կտորներէն հատ մը բերաննիդ զրէք, աղի համ կ'առնէք. այո՞ անոնք աղ են: Ուրեմն ծովու ջուրին մէջ աղ կայ, ծովու ջուրը աղի ջուր է:

5. Մանուր ջուրը ի՞նչ զոյն ունի երբ շատ բանակութեամբ կը գտնուի տեղ մը: Խորոշ ջուրը բափանցիկ է: — 6. 1. Անուշ եւ աղի ջուրերուն մէջ ի՞նչ տարբերութիւն կայ: 2. Երբ պնակի մը մէջ ծովի ջուրը ողիսնայ, ի՞նչ կը մնայ պնակին մէջ:

4. ԴԱՍ. — ԱԾՈՒԻԽԸ

7. Հանքածուխը. — Մինակ փայտ ու փայտի ածուխն չէ որ կը վառեն առաքյալու հաւաքածու համար: Շատ տեղ զեր հանիսածուխն կը գործածեն: Հանքածու խրսեւ, քարի կը նմանի, հողին տակէն, շատ խորունկէն կը հանեն զայն:



Պատկ. 43

Այն աեղերը

ուսկից կը հանեն

Հանեածուխի հանին մի այս հանքածուխը, կ'ըսուին հանքածուխի հանք:

Այս հանքերու մէջ շատ գմուար է աշխատառ թիւնը եւ շատ վատանգաւոր (Պատկ. 43):

8. Փատածուխը. — Բայց տոններու մէջ սովորաբար փայտածուխն կը գործածուի: Այս ածուխը անտառներու մէջ կը պատրաստեն ծառերու փայտերէն: Ասոր համար ծառի հաստ ճիւղերը երկար երկար կը կտրեն եւ զանոնք կօնի ձեւով իրարու վրայ կը շարեն, յետոյ հողով կը ծածկեն եւ մէջը կրակ զնելով կը սկսին այրել: Փատածուխը հողին տակ կէս մը կ'այրին, կը սեւնան, ածուխն կը դառնան:

7. Ի՞նչ է հանեածուխը: Ուսկից կը հանեն զայն: — 8. Ի՞նչ է փայտածուխը:

5. ԴԱՍ. — ԵՐԿԱՔ. — ԹԱ. ՓԾՈՒՈՒ ԵՐԿԱՔ. — ՊՈՂՊԱՏ

Օ. Երկաքն ի՞նչ բանի կը ծառայէ: — Գամերը, արօրին խոփը, մուրճերը, կացինները եւ ուրիշ շատ մը առարկաներ երկաթէ շինուած են, անոր համար որ երկաթը շատ դիմացկուն է եւ չուտով չի մաշիր: Կը տեսնէք կառքերու անիւնները, որ մինչեւ վերջը քարերուն կը քսուին. եթէ երկաթով շրջապատուած չըլլալին, շուառով կը մաշէն, կ'ոչնչանային: Զիերու ոտքերն ալ, որպէս զի չմաշին, պայտագործ երկաթէ պայտեր կը գտմէ անոնց տակ:

10. Թափծու երկաքն ի՞նչ բանի կը ծառայէ: — Չուլածոյ երկաթն ալ աեսակ մը երկաթ է որուն մէջ ածուխ խառնած են եւ որ աւելի դիւրաւ կը հալի, քան սովորական երկաթը. Այս երկաթը աւելի դիւրաւ կը կոտրի: Շատ մը կարեւոր առարկաներ կան որ թափծու երկաթն շինուած են, ինչպէս երկաթէ սաներ, արգուկներ (իւրին) եւնու ինչո՞ւ համար այս առարկաները սովորական երկաթէ շինուած չեն: Որովհետեւ թափծու երկաթը աւելի աժան է:

11. Պողպատն ի՞նչ բանի կը գործածուի: — Ի՞նչ բանէ շինուած է գանակի բերանը: Հասարակ երկաթէ շինուած չէ ան, որովհետեւ հասարակ երկաթը շուառով կը մաշի, պողպատէ շինուած է ան:


Այս բոլոր գործիքները որ պէտք է շատ դիմանան, շինուած են պողպատէ, ինչպէս մկրատ, գանակ, աւել, սղոց, եւլն:

9. Երկարէ առարկաներ բաէֆ: — Ի՞նչու ասոնք երկարէ կը ըինուի: 10.—Ի՞նչ է բափծու երկար բառածը: Ի՞նչ բանի կը ծառայէ: 11.—Գանակի մը ըեղը ինչչ կը ըինուի: Պողպատէ առարկաներ լուէֆ: Ի՞նչո՞ւ պողպատէ կը ըինուին ատոնք:


6. ԴԱՍ. — ԶԻՆԿՈՅ, ԿԼԱՅԵԿ, ԿԱՊԱՐ, ՊՂԻՆՉ

12. Զինկոյ, կլայեկ, կապար. — Զինկոն աւելի կակուդէ երկաթէն: Զուրը կ'աւրէ, կը ճանգոտէ երկաթը, բայց զինկոյին վետու մը չի տար: Զինկոյով կը շինեն ցնցուղներ (Պատկ. 45), գոյլեր, ջրմուղներ, եւայլն:

Կլայեկը զինկոյի կը նմանի, անոր պէս կակուդէ կապարով կը շինեն դգալներ, պատառաքաղներ, հեղուկաչափներ (Պատկ. 46) եւայլն:



Պատկ. 45
Զրի ցնցուղ



Պատկ. 46
Կլայեկէ հեղուկաչափ

Կապարը կը նմանի զինկոյին ու կլայեկին, բայց աւելի ծանր է այդ մետաղներէն: Կապարով կը շինեն չուրի խողովակներ, գնատկներ, եւայլն:

Յ1. Պղինձն, արոյր, անագապինձն. — Պղինձը (պագլը) կարմիր մետաղ մըն է, որ չինհալով եւ թրջուելով՝ թոյն մը առաջ կը բերէ: Պղինձէ կը շինեն կերակուր և փելու սաներ եւ պղինձէ պլակներ, որոնց ներսի երեսը կլայեկով կը ծածկեն:

Արոյրը (չիրինձն) որուն գեղին պղինձ ալ կ'ըսեն, սովորական պղինձէն աւելի դիւրաւ կը ծեծուի եւ կը շինուի: Արոյր կը շինուի եթէ պղինձը եւ զինկոն իրա-


րու խանելով մէկտեղ հալեցնենք: Արոյրէ կը պատրաստեն մոմականեր, դռներու կոճակներ, կշիռներու նժարներ:

Անագոպղինձը (բուլա) շատ հնչուն ձայն ունի, դիւրաւ կր հալի: Պղինձն ու կլայեկը մէկտեղ հալեցնելով կը պատրաստուի անագոպղինձ որով կը շինեն գանգակներ, թնթանօթներ:

12. Ի՞նչ է զինոյ բառած մետաղ: Խոլ կլայլալիր: Կապացը Զինկով, կլայեկով, կապարով շինուած նիւրեր բաէ: — 13. Ի՞նչ է պրինձը, արոյրը, անագոպղինձը: Աս մետաղներով շինուած տուականեր բաէ:

7. ԴԱՍ. — Ա.ՊԱԿԻ

14. Ապակին ի՞նչ բանի կը ծառայէ: — Տուներու պատուաններուն ապակի կ'անցընեն, ապակին մէջէն կարելի է տեսնել:



Պատկ. 47

Պործաւոները փշելով, ապակիի շիշեր կը պատրաստեն

պակին մարդիկ կը շինեն: Հողին տակ այս ձեւով ապակի

չի գտնուիր: Ապակին շինելը շատ աշխատութիւն կ'ուզէ եւ շատ գժուար է: Հասարակ ապակին, օրինակ՝ սա շիշին ապակին կը շինուի երբ իրարու հետ խառնեն եւ հալեցնեն: աւազ, մոխիր եւ տեսակ մը մաքուր հող, որմէ յախճապակի ամաներ կը շինեն:

Եթէ ապակիի գործարանի մը մէջ մտնէք, կը տեսնէք որ սոսկալի տաք է: Գործաւորները հագած են երկար ձերմակ շապիկ մը, ձեռքերնեն երկաթէ խոշոր խոզովակներ, որոնց ծայրով մաս մը հալած ապակի կ'առնեն (Պատկ. 47):

Անքան ձարպիկութեամբ կը դարձնեն օգին մէջ երկաթէ խոզովակի և մէջէն ուժով մը կը փէն, որ մէկ վայրկեանի մէջ շիշ մը կը պատրաստեն եւ կը նետեն մէկ կողմէ:

14. Ապակիէ առարկաներ բաէ: — 15. Հողին մէջ պատրաստ կը գտնուի ապակին: Խնչո՞վ կը շինուի: Շիշերը ի՞նչ կերպով կը շինեն:

8. ԴԱՍ. — Ա.Մ.ՓՈՓՈՒՄ Զ. Ա.ՄՍՈՒԻԱՆ (1—15)

Վառելիք. — (1—2) Վառելիք կ'ըսուի այն մարմիններուն որ կ'այրին: Մարմին մը տրելու համար անպատճառ օդ հարկաւոր է: Երբ մարմին մը օգին մէջ կ'այրի, կը թողու մոխիր եւ գուրս կուտայ մուխ:

Տաքցնել եւ լուսաւորել. — (3—4) Վառելիք մը թէ՛ կը տաքցնէ, թէ՛ կը լուսաւորէ: Սովորաբար տուն մը, սենեակ մը տաքցնելու համար փայտ եւ ածուխ կը գործածուի, իսկ լուսաւորելու համար, մամի, ձէթ, քարիւզ: Լուսաւորութեան կազզ թէ՛ լուսաւորելու թէ՛ տաքցնելու կը գործածուի:

Եռոր Դպրոց, Զ. պրակ

Զուրը. — (5—6) Զուրը, երբ քիչ է, գոյն չունի եթափանցիկ է, — երբ շատ է, կապոյտ գոյն ունի եւ յատակը չերեւիր: Ծովու ջուրը աղ կը պարունակէ, աղի է Աղբիւրներու, գետերու, անձնեփ ջուրը անուշ ջուր է:

Ածուխը. — (7—8) Հանիածուխը կը գտնուի հողի տակ. շատ գժուարութեամի զայն դուրս կը հանեն հան քածուխի հանըքերէն: Խոկ փայտածուխը կիսովին այրավ փայտերէն առաջ եկած է:

Երկար, բափծու երկար, պողպատ. — (9—11) Այն առարկաները որ շատ կը գործածուին եւ շատ պէտք է դիմանան, երկարէ շինուած են: Այն բաները որ շատ դիմանալու պէտք չունին, բափծու երկարէ շինուած են: Բայց աւելի կարծր ու սուր գործիքները պայպատէ կը չինեն:

Զինկոյ, կլայեհ, կապար. — (12) Զինկոն երկաթէն աւելի կակուզ է, բայց անոր պէս չի ժանդոտիր:

Պղինձ, արոյր, աթագապինձ. — (13) Պղինձը կարմու մետաղ մըն է եւ իր մէջ լեցուած կերակուրները կը թունաւորէ: Արոյրը պղինձէ եւ զինկոյէ շինուած է: Անա գապղինձը շինուած է պղինձէ եւ կլայեկէ (անագ):

Ապակի. — (14—15) Ապակին կարծր ու թափացին է: Յախճապակիի հողը, աւազը եւ մոխիրը մէկտեղ չալեցնելով կը չինեն ապակին:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

1. ԴԱՍ. — ԲԱՅՔԻ ԺԽՏԱԿԱՆ ԶԵԽՈՎ

1. Բայք ժխտական ընելու համար անոր սկիզբը կը դրենք չ կամ մի մակրաւուերը:

2. Սահմանական ներկան ու անկատարը ժխտական ընելու համար, աներեւութին չ զիրը ոի կը փոխենք եւ էական բային ժխտական ներկան ու անկատարը կը դրենք, այսպէս:

Ներկայ — Զեմ զրեր, չես զրեր, չի զրեր, չեմ զրեր, չեմ զրեր, չես զրեր:

Անկատար — Զէի զրեր, չէիր զրեր, չիր զրեր, չէիթ զրեր, չէիհ զրեր, չէին զրեր:

3. Հրամայական եղաւակը ժխտական ընելու համար սկիզբը մի՛ կը դրուի. Մի՛ սիրեր, մի՛ խօսիր, մի՛ կարդար:

Մի՛ սիրեի, մի՛ խօսիե, մի՛ կարդաի:

4. Միւս բոլոր եղանակներն ու ժամանակները չով ժխտական կըլլան :

ԾԱՆ. — Զայնաւորով սկսող բայկրուն Սահմ: Եզ, Գ. գէմքը Չ կըլլայ (ի գիրը չնչուելով): Օրինակ, Զայրիր, չաղար:

1. — Ժխտական (բացասական կամ արգելական) ձեռալ խոնարհեցիր սա խօսքերը:

Ես չուր չեմ խմեր: Ես հաց չեմ ուշեր:

2. — Աս ժխտական խօսքերը հաստատական կամ սուրասական ըլլեր:

Ծովը չի փրփրիր: — Արէլ իր մայրը շատ չի սիրեր: — Ո՞վ չի տեսներ զիս: — Ծանը չես ուտերի: — Մի՛ խաւաքը շարունակ: — Շուտ մի՛ ըներ: — Բժիշկը վաղը չսփափի գայ: — Մեռելը չթաղեցին: — Ասկէ եաքը քեզ

Հպիտի սիրեմ: — Մինչեւ որ ընկերնիս գայ, չուտե՞նք
Քեզի պիտի չսպասե՞նք: — Այսօր քեզի կօշիկ չեմ առ
ներ: — Ինչո՞ւ չես կարդար:

1. Բ այր Ժիտական լնելու համար ի՞նչ գրեր կը գրածեն: —
Սահմ. ներկան ու անկատար ի՞նչպէս Ժիտական կ'ըլլան: — 3. Ի
հրամայակա՞նը: — 4. Միւս եղանակնե՞րը:

2. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

3. Ի՞նչ դէք են սա դերանումները:

Դուն, ինք, մենք, ես, ան կամ անիկա, դուք, իրեն
անենք:

Սոսնց քով մեյ մեկ բայ դրէք:

Նոյն խօսքելու աւելի ընդլայնեցէք:

Նոյն » Ժիտական ըլլէք:

Օրինակ . — Դուն խմեցիր օշարակը:

Դուն չխմեցիր օշարակը:

4. Սա բառերուն սահմանը տուեք. (Տե՛ս Գ. Վարժ
Մանկանց, Ե. ափա, Էջ 5, Հրահանգ 2.):

Օրինակ. — Կղզի կը կոչուի ցամաք մը որուն շուրջ
ջուրով պատած է :

1. Կղզի : 2. Ապերալիստ : 3. Աղբիւր կամ ակն : 4.
Բաղնիք: 5. Հորիզոն: 6. Պերճախօս: 7. Լպուտ: 8. Ակի:

3. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

5.—Գտէք. Տեր բայինեք: Յետոյ ըսէք թէ դերան
նուն տէրբայիներէն զատ, բայերուն քով դրուած բայ
ներն ի՞նչ տեսակ բառ են ի՞նչ պաշտօն ունին.

Ես քեզի կը խօսիմ: — Դուն ինձի կը գրես: — Դուք
մէզի կը պատասխանէք: — Անոնք զիրար կը բզքան:

Ան ինձի կը հնողանդի: — Ես անոր կը սորվեցընեմ: —
Դուք ինձի կը խօսիք: — Ես ձեզի կը զրկեմ: — Մինք
քեզմէ գոն ենք: — Դուք անով կը պարծիք: — Անոնք
ձեզմով արողլացան: — Ես անկէ հնոու կը գտնուիմ:
— Դուն ինձմէ բան մը կ'ուզե՞ս: — Ես քեզ կը փնտում:

Նոյն խօսքերը Ժիտական ըլլէք:

» » նորեն գրեցէք հարցակա: մեռով:

6.—Սա բայերը անցողական ըրէք, ցնել վերջանորու-
թեամբ :

Խնդալ, հաղալ, սիրել, խօսիլ, թողել, հագնիլ, սոր-
վիլ, մոռնալ, դիտնալ, գողնալ, կաթիլ, զլրդել, պատիլ,
կենալ, մոռնալ, վաղել, երերալ, քնանալ, սոսկալ, լալ,
ապալիլ, պագնել, թքնել, վերնալ, անցնիլ, դոյանալ, խա-
ղալ, սնանիլ, շինալ :

7.—Գտէք տասը բայ որոնք ո՞չ թէ ցնել մասնիկով,
այլ տաշ բայալ անցողական ըլլան:

8.—Գտէք երերական հատ
Քաղաքի անուն, գիւղի անուն, գետի անուն, լիճի
անուն, լեռի անուն, գաշտի անուն:

4. ԴԱՍ. — ՀԻՆԳ ՏԵՍԱԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

5. Խօսք մը հինգ ձեռով կը զրուցուի.
Հաստատական. — Աս տղան շատ միր կ'երեւայ:
Հարցական. — » » » մի՞ր կ'երեւայ:
Ժիտական. — » » » միր չ'երեւար:
Հրամայական. — Տղայ, շատ միր երեւցիր:
Զարմացական. — Աս տղան ո՞րչափ միր կ'երեւայ:
9. — Սա նախադասուրինները ի՞նչ ձեւ են (հաստա-
տական, հարցական, եկն.):
Ինչո՞ւ հաց չես ուտեր: — Ալս, ի՞նչ աղէկ տղայ ես:

—Մենք ձայնագրութիւն չենք գիտեր: — Քանի մը օրէն
երուսաղէմ պիտի երթանք: — Դուք ալ կուգա՞ք: —
— Ծոյլ ծոյլ մի՛ նստիր, աշխատէ՛: — Անկիրթ խօսքի
մի՛ ըներ: — Ես անանկ բան ըսի՞: — Թուշունսերը անու-
կ'երգեն: — Բարեկամներս ո՛րքան անձնուէր են, չէ՛
դիտեր: — Աս տղաքը, կարծեմ, լաւ կ'աշխատին: —
Նայի՛նք, խելօք ալ կը կենա՞ն:

10. — Պատոսիսանեցէք զրով ու բերնուց:

1. Բազմավանկ գոյականները ի՞նչպէս յոբնակի կ'ըլ-
լան: (Օրինակներ գտէք):

2. Ի՞նչ ըսել է դերանուն, դերասան, դերակատար:

3. Ի՞նչ ըսել է թեր ելլել, ընթեր, առընթեր, առըն-
թերակից, թերուդէմ:

4. Ի՞նչ ըսել է թերի, անթերի, թերակիրթ, թերա-
կատար:

5. Ի՞նչ ըսել է դեռ:

6. Ուրեմն ըսէք թէ ի՞նչ տարբերութիւն կայ դեր,
դեռ, թեր, թերի բառերուն մէջ:

ԾԱՆ. — Կայ հաեւ թեռ որ կը նշանակէ մանուած բուրդ որով
դուլպայ կը հիւսեն:

11. — Կետերուն տեղ պէտք եղած բառերը դրէք (Գ.
Վարժ. էջ 13):

1. Ես կը բնակիմ . . . գիւղը որ . . . գաւառի մէջ
է: 2. Ծնողքիս անունն է . . . մականունը՝ . . . իմ
անունս է . . . 3. Կնքահայրս է . . . , իսկ տանե-
րէցնիս 4. Ես ծնած եմ . . . թուականին
եւ հիմա . . . տարեկան եմ: 5. . . . գպրոցը կ'երթամ
եւ դասերը կ'առնեմ: 6. (ասորագրութիւն
եւ բոււակն):

5. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԴՆԵՐ

12. — Սա բառերուն սահմանեց տուեք. (աես Գ. Վարժ.
Մանկանց, Ե. տիպ, էջ 7, Հրահանդ 4.):

Օրինակ. — Անդրանիկ կամ առջինեկ կը կոչուի մար-
դու մը առաջին զաւակը :

1. Անդրանիկ կամ առջինեկ: 2. Կրտսեր:

4. Ժամացոյց: 5. Հողմաղաց: 6. Զաղացք: 7. Աշխար-
հացոյց քարտէս: 8. Բոյն: 9. Մրգավաճառ: 10. Օձիք:

11. Ջրհան:

13. — Վարի օրինակին պէս մէյ մեկ խօսքի մէջ զոր-
ծածէցէք սա բառերը.

— Աչքս, կողերս, թեւս:

— Քիթդ, բերանդ, ակռաներդ:

— Տունը, այզին, դաշտը:

ՕՐԻՆԱԿ

Ոիրսս կը ցաւի: — Ոիրսս կը ցաւցընես կոր: —
— Որտովս կը սիրեմ քեզ: — Որտէսս արիւն կը հոսի: —
Որտիսս դիր ձեռքդ եւ տե՛ս ի՞նչպէս կը բարախէ: — Որտ-
իսս հատորը դուն եւս:

14. — Աս անոններուն եզակի ուղղական հոյովը
գրեցէք.

Ճամփով, զլլսէ, իտալիոյ, զիշերուընէ, Աննայի, եկե-
ղեցւոյ, գինի, հոզի, կաղնի, կզզի, թերակզի, պար-
տասիրոջ, հերուընէ, սիրոյ, լուսոյ, Աստուծոյ, տալոջ,
Քրոջմէ, տիրոջմոլ, հօր, մօրմէ, եղքօրմոլ, ծծմօր, շան,
տան, աշնան, աղջկան, թիու, մէկու, արեւու, արջու,
ձմրան, ձմռուընէ, բարկութեամբ, մահու, Զինու, նե-
ղութենէ, երգման, խոստման:

15. — Հոլովը նոյն պահելով՝ նոյն բառերուն յորթակի-
ներն ալ գրեցէք:

ԴԱՍ. 6. — ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ

Ս. Բայր վերլուծելու համար, պէտք է ըսկել թէ թնչ տեսակ է, ի՞նչ եղանակ է, ի՞նչ ժամանակ է, ի՞նչ թիւ է եւ ի՞նչ դէմք է:

Օրինակ. — Ես կրակը վառեցի լուցինով:
Վառեցի՝ բայ ներզործական, սահմանական եղանակ,

Կատարեալ ժամանակ, եղակի թիւ, Ա. դէմք :

16. — Վերլուծեցիք 53 էջի 9րդ նրահանգին բայեց:

17. — Հետեւեալ բառերը անձ կը նշանակեն:

1. Ուրիւն մասնիկը կցելով՝ շինեցիք վերացական անուններ:

2. Ըսկը քէ ի՞նչ իմաստ ունին այդ բառերը:

Ողբերզու, քատերզու, եղերերզու, զուսաներզու,
կատարերզու, հովուերզու, դիւցազներզու:

18. — Սա բառերուն բոլ դրէք՝ բայ պատշաճին՝ վարչ
գրուած ածականները:

Զրոյց, վկա, մանրավիկ, հեֆեաթ, պատմուրիւն, ա-
տանդուրիւն, առասպել:

[Ածականներն են. — Անիիմ, մտացածին, հանելի,
սրբազն, ժողովրդական, անհաւատալի, զուարձալի]:

19. — Ըսկէք, ի՞նչ կ'ընեն:

1. Ուրախ մարդիկը. — 2. Տրտում մարդիկը.

3. Գինով մարդիկը. — 4. Լուրջ մարդիկը.

5. Աղքատ մարդիկը. — 6. Հարուստ մարդիկը.

7. Քոսոտ մարդիկը. — 8. Կաղ մարդիկը.

9. Դանդաղ մարդիկը. — 10. Ճարպիկ մարդիկը.

11. Բարի մարդիկը. — 12. Զար մարդիկը.

13. Մսկոտ մարդիկը. — 14. Տոկուն մարդիկը.

15. Կրօնասէր մարդիկը. — 16. Անմիտ մարդիկը.

6. Բայր վերածելու համար ի՞նչ հարցումներ բնելու է:

ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՑԵՍԱԿԸ

7. ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՑԵՍԱԿԸ

7. Հինգ տեսակ ածական. — Ածականները հինգ տե-

սակ են, (Տե՛ս Ե. պրակ, էջ 74, դաս 10):

1. Արակալան ածական, որ գոյականին որպիսութիւնը

կը ցուցնէ. — Ճերմակ վարդ, մեւ աչքեր, եւայլն:

2. Ցուցական ածական, որ իբր թէ մատով կը ցու-

ցընէ առարկան.

Այս, աս, սա արդ, ատ, սա, այն, ան, նա

ՖԱՆ. — Ցուցական ածականները գոյականին տառաջ կը դր-

ուին Այս տառը, այդ ծառը, նա լեռը:

3. Ասացական ածականը կը ցուցնէ թէ բան մը որո՞ւ է:

Իմ եղբայրո, իու ծնողքո, իր կամ անոր տետրակը. —

Մեր եղբայրը, ձեր ծնողը, իրենց կամ անոնց տետրակը:

4. Ինչպէս կը տեսնուի, ցուցական ածական ունե-

ցող գոյականներուն ծայրը և կամ ը յօդ կը դրուի:

5. Իսկ ստացական ածականնէն վերջը եկող անուն-

ներուն ծայրը ս, դ, և կամ ը կը դրուի:

20. — Սա գոյականներուն յարմար որակական ածա-

կաններ գուեր. (Տե՛ս Տարրական Քերականուրիւն, էջ 13, հրահանդ 28):

Բեռ, պարտէզ, բարձ, խոտ, լաթ, շապիկ, օդ, զմե-

լին, քանակ, փոս, մելան, տղայ, կատակ, կերակուր,

վարք, թուշ, մազ, եղբայր, գաւազան:

21. — Խօսքեր շինեցիք եւ ածական բայերուն ստորսկե-

լիները զատեցիք.

Տէր բայի. Մարդ, թռչուն, հով, կրակ, հաւ, աշա-

կերտ:

Ածական բայ. Կը խօսի, կ'երգէ, կը փչէ, կը վառի,

կը կրկոյ, կ'ուսանի:

Օրինակ. Մարդը կը խօսի, — մարդը խօսող է:

7. Ածականները բանի^{*} տեսակ են: Ի՞նչ կը ցուցնեն որակական ածականները, իսկ ցուցականները, ստացականները: — 8. Ցուցական ածական ունեցող գոյականին ծայրը ի՞նչ յօդ կը դրուի: — 9. իսկ ստացական ածական ունեցող գոյականը ի՞նչ յօդ կ'առնէ:

8. ԴԱՍ. — ԱՐՏԱՍԱՍՆՈՒԹԻՒՆ

Թ ՈՒ Ք

1. Դուն խելօք հաշուով վաճառական ես.
Հող, փող ու ապրանք, գիտեմ, շատ ունեմ^(*)
Բայց թէ փողէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, փողիդ ալ վըրան:

2. Երկինքէն քանքար քեզի տրուած է,
Հեղինակ անունդ աշխարհ փոռւած է:
Բայց թէ գրչէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, գրչիդ ալ վըրան:

3. Հեռատես մաքով դուն զարդարուեցար,
Մեծ հարուստներու սիրելին դարձար,
Բայց թէ մաքէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, մաքիդ ալ վըրան:

4. Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռներ
Շատ կը յօրինես թանկագին բաներ.
Բայց թէ ձեռքէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, ձեռքիդ ալ վըրան:

5. Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարողչի ստացար հոչակ ու հանձար.
Բայց թէ լեզուէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, լեզուիդ ալ վըրան:

6. Մեծ ուսում առիր, եղար գիտանկան,
Գովեստը լեցուած է մարդոց բերան.
Թէ ուսումէդ շահ չի կայ մարդկութեան,
Թըքեր ենք քո՛ւ ալ, ուսմանդ ալ վըրան:

(*) Ուժիս:

22.—Վերի հասուածը կարդացէք, դժուար բառերը սորվեցէք եւ ըսէք թէ ի՞նչ է ընդհանուր խմաստը:

23.—Գտէք բայերն ու տէրբայիները:

9. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

24.—Սա ցուցական ածականներուն քով մէյ մէկ գույական դրէք :

Սա, տա, նա, աս, ան, այս, այդ, այն:

25.—Սա գոյականներուն քով ցուցական ածականները դրէք :

• • • մարդը, • • • վարդը, • • • լեռը,
• • • տղան, • • • շունը, • • • աղջիկը,
• • • գլշեր, • • • ծովը, • • • տարին:

26.—Սա ստացական ածականներուն քով մէյ մէկ գոյական դրէք:

• • • Գլխարկս, • • • հովանոցդ, • • • ձեռնոցը,
• • • արտը, • • • մշակները, • • • զգեստները :

27.—Սա գոյուկաններուն ծայրի մասնիկները շնչէ-լով անոնց սկիզբը դրէք ստացական ածականները:

Օրինակ. — Գրիչնիս=մեր գրիչը, եւայլն:
Տուներնիդ, խօսքերնին, քոյրերնիս, մատնիդ, հացդ,
գինին, գիրքերս, հողերնիդ, սիրտերնին, պատառնիս, հո-
վանոցնիս, գրամուշիս, աշխատութիւննին, գործերնիդ,
պալուսակումին:

28.—Հոլովեցէք սա գոյականները:

1. Այս մկրատը, տա բանալին, ան օրը:
2. Իմ բեռս, քու նաւակդ, անոր մայրը :
- 29.—Հարցումներուն պատասխաննեցէք (Միմ. Կատար.).

1. Ի՞նչ ըրինք երբ մեղի հաց տուին:
2. Ի՞նչ ըրին որ այդքան բարկացար:

3. Ի՞նչ ըրու, որ իրեն սրդողեցար: 4. Ի՞նչ ըրի ես քեզի որ կը վանակե: 5. Ի՞նչ ըրիք երր մենք դաս կը սորվէինք: 6. Ի՞նչ ըրիր երբ քունդ եկաւ: 30.—Աս ստորոգելիներուն քով մեյ մեկ գոյական դնելով՝ ըսկը թէ ինցպիս է սնտուկը, կտալը, գրիչը, եւայլն: Օրինակ. — Սնտուկը պարապ է, կտաւը քանձու է, եւլն: Սնտուկը, կտաւը, գրիչը, պնակը, սուփը, օշինզը, խճորը, քաջախը, միմնը, կոտեմը, թութակը, ծառան, վարդը: (Ա. Պրակ, էջ 95, Հրահնանդ 40):

10. ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԵՒ ՍՏԱՑԱԿԱՆ ՅՈՒԵՐ

10. Ցուցական յօդեր. — Ծառ անգամ գոյականին ծայրը Ա, Դ եւ Ն գրերը կը գնենք՝ այս, այդ, այն ցուցական ածականներուն տեղը: Ասով աւելի որոշ ցոյց կուտանք առարկաները:

Օրինակ. — Քաղաքիս բնակիչները, (որ բանի է այս քաղաքին բնակիչները): Գիւղիդ վարժարանը, (այսինքն այդ գիւղին վարժարանը):

11. Ստացական յօդեր. — Ստացական ածականին տեղը կը բռնին Ա, Դ, Ն գրերը՝ գոյականին ծայրը դրուելով:

Օրինակ. — Մատս, գրիչդ, հագուստը. (իսխանակ ըսելու իմ մատս, իու գրիչդ, իր հագուստը):

12. Այս ձեւը յոքնակի մէջ կ'առնէ Միավանկ բառերու համար երեխս, երեխդ, երեխն, Բաղմալանկ » » միայն նիս, նիդ, նին:

Օրինակ. — Զիերնիս, արտերնիդ, ծառերնին: Փողոցնիս, պարտէզնիդ, մարմիննին:

13. Նոյն յօդերը կը դրուին նաև հողովուած բառեւն ծայրը:

Օրինակ. — Գիւղերնուս հունձքերը, մեծերնուդ խօսքերը (որ ըսել է մեր գիւղին հունձքերը, ձեր մեծերուն խօսքերը):

31.—Որոյնեցք ցուցական եւ ստացական յօդերը.

Աշխարհիս կրօնքները, եկեղեցիդիդ հասոյթները, գլուրոցիս անօրէնը, մարդուս հարստութիւնը, պատրիարքարանիս չէնքը, կղզիիդ ժողովուրդը, թաղիդ աղքատաները, հողերնուս բերքը, կղզիիս շուրջը, Ուսումն սկսն խորհուրդս, ժողովիդ ատենագիրը, վարչութեանս որոշ շուրջը, թեմիդ առաջնորդը, թաղիդ աղքատ ժողովուրդը:

32.—Օրինակին պէս խոնարհնեցք ամբողջ բայլը.

Օրինակ. — Սահմ. ներկայ. — Ինչուս կը վստահիմ, ինչուդ կը վստահիս, ինչուս կը վստահի, ինչերնուս կը վստահինք, եւայլն:

10. Որո՞նք են ցուցական յօդերը եւ ո՞ր բառերուն տեղը կը գործածեն: — 11. Ա, Դ, Ն գրերը ո՞ր ածականին տեղը կը բռնին: — 12. Միավանկ բառերուն յոնակին ո՞ր ստացական մասնիկը կ'առնէ, իսկ բարեմալանկներո՞ւնը: — 13. Նոյն յօդերը միայն ուղղական հարվին վրայ կը բրուին:

11. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

33.—Աս բառերուն սահմանը տուեք (Գ. Վարժ. էջ 21, Հրահնադ 18):

1. Ղեկ, 2. Մուրճ, 3. Սանդ եւ սխտորկուժ, 4. Գրաւագարան, 5. Ուղտ, 6. Ծով, 7. Հրաբուխ, 8. Անձրեւ, 9. Ծիածան, 10. Որթ, 11. Դաւիթ, 12. Պահանջատէր, 13. Մեռելաթաղ, 14. Աղօթատեղի, եկեղեցի, ժողովաբան, տաճար, մզկիթ, եւայլն:

34.—Աս ներգործական բայերը կրաւորականի փոխեցք.

Տաշել, խաշել, քաշել, տեսնել, բերել, բռնել, հերկել, փետտել, սօթառել, կտրել, տապկել, սպաննել, զարնել, առնել, խառնել, կարգալ, երթալ, նայիլ, քրքրել կապել, կապտել, նորոգել, զրուցել:

35.—Հովակը նոյն պահելով՝ եզակի ըրեք սա անուն երբ:

Մարգոցմէ, ճամբաներու, խճուղիներու, գլուխներէ, տղոցմով, թեւերու, պապիմներու, զիշերներով, առոտուներու, կլիմաներու, բարիներու, եկեղեցիներու, սէրերով, կաթնեղբայրներու, քրյուերով, վանահայրերու, երդումներու, աշխատութիւններով, մանկութիւններու, շուներու, մանուկներէ, աշուններ, թիւերու, էշերով, պապերու, երգումներով:

12. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

36.—Սա բառերուն սահմանվ տուր (Գ. Վարժ. էջ 18, հրահանգ 15).

1. Վկր; 2. Խորան; 3. Գերեզման; 4. Պանդոկ; 5. Արբ; 6. Այրի; 7. Ճաշարան; 8. Շուկայ; 9. Պանդուխտ; 10. Սան, տապակ; 11. Պառաւ; 12. Պալատ:

37.—Հետեւեալ խօսքերը եզակիի փոխեցեք (Գ. Պրակ, էջ 63, հրահանգ 25):

1. Սպասուիները վառեցին ճրագները: — 2. Դուք աւելցիք բակերը: — 3. Թռչուները երգեցին ծառերուն վրայ: — 4. Քահանաները թաղեցին մեռելները: — 5. Եաւաստիները առագաստներ պարզեցին: — 6. Վարժապետները ճառեր խօսեցան: — 7. Տէրտէրները Աւետարաններ կարգացին: — 8. Մատերս այրեցան բոցէն: — 9. Մինք ջուրերու պէս կարգացինք մեր դասը: — 10. Մինչեւ առտու ցուրտէն դողացիք ու հազարիք:

11. Զաղացպանները ցորեն գնեցին, աղացին ու ծախեցին: — 12. Լոյսերը պլազլացին:

38.—Ի՞նչ նոլով են սա բառերը.

Դարու, ընկերութենէ, դադարման, նենգութեամբ, ժամուան, մահով, մականուան, կաթնեղբօրմէ, մօրաքրոջ, սիրով, Աստուծոյ, կզզւոյ, իրիկունով, Պելժիոյ, Ռուսիոյ, պատուով, հեղութեամբ, քաղաքավարութեան, երէկուան, Սեբաստիոյ, տարուընէ, խնձորենոյ, տանձենոյն, Անանիայի, սիրոյ, հաւատոյ, եղբայրութեան, սիրոջմով, սանսուօրմէ անուան, շարժումով, տատանման, հոլովման, հովու, լուսոյ:

39.—Այլեւասյլ նոյնվներու պատկանոյ նոյն անսնները գտն զատ գրեցեք՝ ամեն մեկը իր խումբին տակ:

13. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

40.—Աետերան տեղ դրեք յսրմաք բառերը (տես Բանալի Շարազըրութեան էջ 65 և Գ. Պրակ էջ 61 Հրահ. 18):

1. Լակոտր . . . ին ձագն է: — 2. Գուազը . . . ին ձագն է: — 3. Աղաւնեալը . . . ին ձագն է: — 4. Աղուեսուկը . . . ին ձագն է: — 5. Գայլակորիւնը . . . ին ձագն է: — 6. Օձակորիւնը . . . ին ձագն է: — 7. Կիտակորիւնը . . . ին ձագն է: — 8. Գառնուկը . . . ին ձագն է: — 9. Բազիկը . . . ին ձագն է: — 10. Քուսակը . . . ին ձագն է: — 11. Ուլը . . . ին ձագն է: — 12. Հորթը . . . ին ձագն է: — 13. Մարուկը . . . ին ձագն է: — 14. Մկնիկը . . . ին ձագն է: — 15. Թուժիւնը . . . ին ձագն է: — 16. Եղնորթը . . . ին ձագն է: — 17. Խոճկորը . . . ին ձագն է: — 18. Վառեկը . . . ին ձագն է: — 19. Կորիւնը . . . ին ձագն է: — 20. Կողոքը . . . ին ձագն է:

ձագն է: — 22. Թուշնակը . . . ին ձագն է: — 23. Մանուկը . . . փոքրն է:

41.—Աս կրառորական բայերը ներգործականի փոխեցեր.

Ամսութիւ, խարկութիւ, խառնութիւ, սիրութիւ, գրութիւ քերութիւ, հանութիւ, թաղութիւ, չաղութիւ, մաղութիւ, չարութիւ, բացութիւ, կցութիւ, թրջութիւ, ածիլութիւ, զրկութիւ մանութիւ, բռնութիւ, հիւսութիւ, մարութիւ, պատնութիւ, մատնութիւ, ազացութիւ, ընդունութիւ, փրկութիւ, պրկութիւ, ոռողութիւ, զրուցութիւ:

42.—Գտեք սա բայերուն ներմանկը.

Հեռանալ, ժողվել, մարիլ, պակացընել, կապել, չինել, կանխել, առաջնորդել, աղասոտել, խօսիլ, մեռնիլ քակել, ելլել, բռնել, սիրել, պատճել, ամփոխել, տըրտել, մեծնալ, ծածկել, դիրնալ, անիծել, կոտրել, ծախել, ուրախանալ, խնդալ, մոռնալ, յուզութիւ, թոյլատրել հնաղանդիլ, կորսնցընել, յոգնիլ, հիւանդանալ, ցանել բանալ, վճարել, քնանալ:

14. ԴԱՍ. — ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Ք Ո Ւ Ն Ը

1. Երբոր միտքն է խոնջ՝ հոգերով տաղտուկ՝
Սիրով ճընշըւած՝ ցաւերով գաղտուկ,
Արարածներուն համար, արդա՛րեւ,
Քունն է անուշիկ Աստուծոյ պարզեւ:

2. Խաղաղիկ է քուն՝ դարման ըսփոխիչ՝
Քունին մէջ հոգին կազդուրուի մի քիչ՝
Կեանքին հետ դարձեալ՝ անզուլ ու յամառ
Հետեւեալ առտուն մրցելու համար:

3. Մարդոս ունի պէտքեր՝ եսամոլ, տըգեղ՝
Բայց պէտքը քունին հաճոյք մ'է անմեղ.
Երբոր քընանայ մանուկ կաթընկեր
Մօր թեւերուն մէջ, ի՞նչ սիրուն պատկեր:

4. Հաճոյք մ'է ձմրան եղանակին խիստ
Կակուղ անկողնի մէջ թաղութիւ հանգիստ,
Իսկ ամրան տօթին՝ ծառին հովասուն
Շուրքին տակ նիրել հեշտանք մ'է անհուն:

5. Հեշտանք մ'է, այո՛, վարդագոյն բոյլ բոյլ,
Երազներով ալ օրօրութիւ, ծոյլ ծոյլ,
Հեշտանք մ'է հանդարտ խղճով յընանալ,
Ու մոռնալ աշխարհն ու իր պատրանքն ալ:

43.—Վերի հատուածը կարդացէր, դժուար բառերուն
Բացատրուրիսնը սորվեցէր, իմաստը հասկցէր եւ ապա
զոց սորվեցէր:

44.—Նոյնը արճակի վերածեցէր՝ իմաստը ամբողջ
պահելով, բայց ի հարկին բառեր ու նախադասուրիսներ յեղաշրջելով:

15. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԴՆԵՐ

45.—Սա խօսքերուն մեջ բայերը ներգործական են.
Կրառորականի փոխեցէր :

Օրինակ. — Որտորդը որս կը փնտուկ ։ Որսը կը փենտուի որսորդէն :

Նաւասահին առագաստ կը պարզէ : — Մեղուն մեղը
կը չինէ : — Մայրը որդին կը խնամէ : — Անտառներուն
մէջ փայտահատը ծառ կը կտրէ : — Մենք փայտը կը վառենք ու կերակուր կ'եփենք : — Օճառը կը մաքրէ մարտուր Դար Դպրոց, Զ. պատկ

մինին աղասերը: — Հովը կը տապալէ մինչեւ իսկ հասակաղնիները: — Քոյրդ նամա՞կ զրեց: — Շոգենտուին անփւները ծովին ջուրը կը յուզեն: — Տղաքը կը քաշեն պարանները եւ ձոզը վար կը ձգեն:

46.—Սա բառերուն սահմանը տուր (Գ. Վարժ. Էջ 22, Հրահանգ 19):

1. Զաղացպան: 2. Զաղայք: 3. Ծխտիսոս: 4. Միւլան կամ թանտք: 5. Դատաւոր: 6. Պերճախօս: 7. Կապիկ: 8. Սպունգ: 9. Քրիստոս: 10. Ա. Քրիստոր կուսաւորիչ: 11. Ոսկերիչ: 12. Պիղատոս: 13. Պետրոս առաքեալ:

47.—Գտէք երեքական հասակացիները:

Վելայէթի անուն, սանձագի անուն, դադոյի անուն, նահիյէթի անուն:

16. ԴԱՄ. — ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

1. Թուական ածականները չորս տեսուկ են.

Ա. Բացարձակ բուական ածական, որ բանի մը քանի հատ ըլլալը կը ցուցընէ. մեկ տուն, երկու ծառայ, երեք հոգի, եւայլն:

Բ. Դասական բուական ածական, որ դաս կամ կարդ կը ցուցընէ. առաջին կարգ, երկրորդ տունը, երրորդ փողոցէն, եւայլն:

Դասականները կը չինուին բացարձակին վրայ ռորդ կամ երրորդ աւելցնելով. Մէկ — առաջին (եւ ոչ միերորդ), երկու — երկրորդ, երեք — երրորդ, չորրորդ, հինգ — հինգերորդ, վեց — վեցերորդ, եւայլն:

Գ. Բաշխական բուական ածական, որ բացարձակին վրայ ական մասնիկը գնելով կը չինուի. այսպէս մէկ — մեկմեկ (եւ ոչ մէկական), երկու — երկերկու (եւ ոչ երկուական), երեք — երեքական, չորս — չորսական, եւն:

Դ. Արմեկ ցուցնող բուական ածական, որ բացարձակին վրայ նոց աւելցնելով կը չինուի. մէկ — մեկնոց, երկու. 2 — երկութնոց, երեք — երեքնոց, եւայլն:

15. Թուական ածականները կրնան հոլովուիլ — Մէկ, մէկի, մէկէ, մէկով, երկուք, երկուքի, եւայլն:

Առաջին, առաջինին, առաջինէն, առաջինով:

48.—Զանազանեցէք 4 տեսակ բուական ածականները.

Հինգնոց, երեքական, չորս, առաջին, վեցերորդ, տասներորդ, ութը, ինը, քսանրվեցերորդ, հարիւրնոց, հազորական; չորրորդ, քսաննոց, վեց, հազար:

49.—Թուական ածականներան ջորս տեսակները դեմ առ դեմ զրեցէք մեկին միևնույն բան:

50.—Սա խօսքերը յարաբերական դերանունով գործածէցէք (տե՛ս Տարր. Քերակ., Էջ 24, Հրահանգ 51):

Օրինակ. — Կերած հացու. — Հացը զոր կերայ:

Վաճառած հաւերնիս: — Ներս մտնող հիւրերը: — Կոտրած զրիչներդ: — Ցորեն հնձող մանդաղը: — Հաց տուած աղքաններնիդ: — Ո՞վ է խօսողը: — Տղան ճանչցած մարդդ: — Դիրք մ'ընծայած ընկերու: — Բրած հարցումնիդ: — Սալոր քաղած ծառերնիս: — Ճամբորդած նաւերնիս: — Կաթ կթած այծերնիս:

51.—Սա բառերուն սահմանը տո՞ւր (Գ. Վարժութիւն Մանկանց, Էջ 23, Հրահանգ 20):

1. Զի: 2. Էշ: 3. Կոյի: 4. Ոչխար: 5. Հօտ: 6. Հովիւ: 7. Շուն: 8. Գայլ: 9. Գրավածառ: 10. Ժամացոյց: 11. Քարոզիչ: 12. Կաղմարար: 13. Կոշկակար:

14. Քանի՞ տեսակ են բուական ածականները: Ի՞նչ կը ցուցնէ Բացարձակ բուական ածականներ: Խոկ Գասակա՞նը, Բաշխակա՞նը: Արմեկ ցացնող բուակա՞նը: — 15. Ի՞նչպէս իլ նոյնիւնին բուական ածականները:

17. ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆ

16. Անորոշ ածականները գոյականին իմաստը կամաւորեն առանց որոշ թիւ մը ցոյց տալու:

17. Անորոշ ածական են. ամեն, բոլոր, ուրիշ, ամենմեկ, մեկալ, մը, եղին, յանի մը, ասանկ, ատանկ, անանկ, այսչափ, այդչափ, այնչափ, յանին, ինչպէս, ո՞ր, ո՞րչափ, ինչպէս, ի՞նչ, ոչ մեկ, այսինչ, այնինչ, եւլու:

18. Անորոշ ածականները գոյականէն առաջ կը դրուին (բացի մը էն) եւ չեն հոլովուիր:

19. Մը անորոշ ածականին ը գիրը կրծատուելով տեղը ապաթարց (⁽¹⁾) կը դրուի երբ յաջորդ բառը ձայնաւորով սկսի.

Քար մ'առի եւ ծովը նետեցի: Մարդ մ'ալ կար հոն:

52.—Սա խօսքերուն մեջ գտէք ածականները եւ որոշեցէք անոնց տեսակը:

Երկու մարդ տեսար: — Քանի մը տարիէն մեծ տղայ մը պիտի ըլլամ: — Իմ սիրուն չնիկս մեռաւ: — Տամը փարա չունիմ որ գրիչ մը դնեմ: — Փայլուն կօշիկներս ձեր խանութէն առի: — Սյս անուշ երգը առաջին ան: Գամ է կը լսեմ: — Նա լեռան միւս կողմը շատ մը անմշակ արտեր կան: — Ես իմ գիրքիս վրայ թանձր կողք մը անցուցի: — Մեր նոր հագուստները պիտի հազնինք: — Մէկ մէկ խնծոր առէք: — Բարի հայր մը կը սիրէ իր դաւակը: — Հինգնոց ոսկի մը ունէր գրպանը: — Ասանկ աղան ո՞լ չի սիրեր: — Երեքական գրիչ տուին մեղի: — Շաբաթը եօթն օր է:

53.—Բայերը խսնաբնեցէք՝ ամբողջ նախադասուրեան հետ:

Պատկեր շինել, ծախել եւ դրամ շահիլ: Գիրք մը փոխ առնել, կարդագ եւ ես տալ:

16. Ի՞նչ կ'ընեն անորոշ ածականները: — 17. Ո՞ր բառեր անորոշ ածական են: — Անորոշ ածականը գոյականնեն առաջ կը դրուի թէ եօֆ: 19. Մը ին ը գիրը ե՞րբ կը կրնատուի: Տեղը ի՞նչ կը դրուի:

18. ԴԱՍ. — ՎԵՐԼՈՒԽՈՒԹԻՒՆ

20. Ածականը վերլուծելու համար պէտք է ըսել թէ ի՞նչ տեսակ ածական է՝ որակական, ցուցական, ստացական, թուական թէ անորոշ, եւ ո՞ր գոյականին կը վերաբերի:

Օրինակ. — Ճերմակ վարդը իմ սիրական ծաղկիս է: Ճերմակ հասարակ ածական՝ կ'որակէ վարդ գոյականը: Իմ՝ ստացական ածական՝ կ'որոշէ ծաղիկ անունը:

54.—Սա բառերուն սահմանը տուր (Գ.Վարժութիւն Մանկանց, էջ 24, Հրահանգ 21):

1. Տուն: 2. Գոմ, փարախ: 3. Բոյն: 4. Նաւ: 5. Նաւակ: 6. Մանգաղ: 7. Աթոռ: 8. Կրակարան: 9. Թուաբանութիւն: 10. Սշխարհագրութիւն: 11. Խելօք, հանգարտ: 12. Ուսումնասէր:

55.—Գտէք 5 հատ:

Վանքի անուն, եպիսկոպոսի անուն, մարդարէի անուն, կաթողիկոսի անուն, սուրբի անուն, պատրիարքի անուն:

56.—Վերլուծեցէք սա խօսքերը:

1. Կարմիր վարդը անուշ հոտ ունի: 2. Երկու պըղտիկ թռչուն զարկի: 3. Քանի մը օր ալ սպասէ: 4. Իմ խօսքիս չե՞ս հաւատար: 5. Տասնոց մը անդամ չունիմ:

18. Ածականը վերլուծելու համար ի՞նչ նացումներ ընելու է:

19. ԴԱՍ. — ԱՐՏԱՌԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱՐՈՒՆԻՆ

Աղբիւրիկի

Ես կարեաչունն եմ աղբիւրիկ
Եկեր եմ քեզ աչքալուսիկ,
Բերեր եմ քեզ բիւրեղաճւու
Ականակիտ՝ վճիռ փնջիկ:

Յօդիկի

Ես գոհարիկն եմ բոյսերու
Մարգարիտն եմ հոպիտներու,
Ահա իմ փունջ ցողէն քաղած
Հաղարաւոր կանաչներու:

Ծաղիկի

Ես ծաղիկն եմ մշտադալար,
Անթառամն եմ ես բեղմնարար,
Ամէն ծաղիկի գոյնն ու հոտը
Ահա բերեր եմ ձեզ համար . . . :

57.—Այսինքն, Յօդիկն առ Ծաղիկը գարունին կ'ուղղին իրենց խօսքը՝ եւ ամեն մեկը իր նուերը կը բերե անոր՝ բայք, ինչ կը նուիրեն :

58.—Դակը նոյն հաստատին մեջ պարզ բարդ եւ աժանցեալ բառերը(*):

(*) Պարզ են այն բառերը որ մեկ արմաս ունին:
Բարդ » » » » երկու արմաս ունին:
Աժանցեալ » » » որոնց սիխը կամ վերջը զի՞
(Դաստում օրինակներ բող տայ):

20. ԴԱՍ. — ԱՐՄՓՈՓՈՒՄ Զ. ԱՄՍՈՒԱՆ

Բային ժիտականը. — Բայը ժիտական բնելու համար կը գործածենք, մի՛ բառերը որ մակրայ կը կոչուին, ինչու որ բային վրայ կը դրուին:

Սահմանական եղանակ ներկայ ու անկատարը ժիտական կան կ'ըլլան էական բային ժիտական ձեւով եւ բուն բային աներեւոյթով (չ գիրը ո ի փոխելով):

Հրամայականը մի՛ ով ժիտական կ'ըլլայ:

Միւս եղանակները միայն չ կցելով բային սկիզբը:

Ճինք տեսակ նախադասուրիւն. — Խօսք մը հինգ ձեւով կը դրացուի. Սահմանական, Հրամայական, Ժիտական, Հարցական եւ Զարմացական:

Բայը վերլուծելու համար պէտք է որոշել անոր տեսակը, ժամանակը, թիւը, դէմքը:

Աժականներուն տեսակը հինգ է. Որակական, Յուցական, Սուացական, Թուռեկան, Անորոշ:

Յաւյական եւ ստացական յօդեր կը գործածուին ածականներուն տեղը, զանոնք չկրկնելու համար եղակիի մէջ միայն ս, դ, ն, իսկ յունակիի մէջ նիս, նիդ, նին մասնիկները:

Թաւական աժականները չորս տեսակ են, եւ գոյականներ համար գործածուելով անփափոխ կը մնան, իսկ երբ մինակ (առանց գոյականի) ըլլան, այն ատեն կը հոլովուին:

Ան իրաշ աժականները գոյականին քով գրուելով անոր եւ ընդհանուր իմաստ մը կուտան անոր Ասոնք գոյական էն առաջ կը դրուին (բացի մը էն):

Սուարաք կը պրուի կրծատուած զրի մը տեղ:

Աշականը վերլուծելու համար պէտք է ըսել թէ ի՞նչ տեսակ է, եւ ՞ր գոյականին իմաստը կ'ամրողացնէ:

ՑԱՍՏԱՆ ՇԱՄԱՆՈՒԹՅՈՒՆ

| Թամ.ՀԵՐԱԲԻ ՇԱՄԱՆՈՒԹՅԱՆ | Պահ(1) | Բ.Ը. | Գ.Ը. | Գ.Ը. | Ա.Ը. | Ա.Ը. | Շախար |
|-----------------------------|--------|----------|-----------|----------|----------|----------|----------|
| Ժամանամ | Ա.Ս. | Թոռ ալ. | Հայերէնի | Գիտութ. | Հայերէն | Պատմ. | Քաղ. Կր. |
| Հ. էն 3.30 Հարավուն եւ աղօթ | Բ. | Հայերէնի | Թոռ ար- | Իր | Բարդագ. | Հայերէն | Կիտութ. |
| 3.30— 4.30 Դ.սս | Գ. | Բարդագ. | Պատմ. ար- | Աշխարհա- | Որութ. | Աշխարհա- | Կիտութ. |
| 4.30— 4.40 Դաշտար | Դ. | Աշխարհա- | Պատմ. | Վրարիա- | Երգ | Արժանա- | Կիտութ. |
| 4.40— 5.40 Դ.սս | Ե. | Աշխարհա- | Գծագր. | Վրարիա- | Վրարիա- | Արժանա- | Կիտութ. |
| 5.40— 6 Դ.աղար | Զ. | Աշխարհա- | Թոռ պին. | Վրարիա- | Վրարիա- | Արժանա- | Կիտութ. |
| 6 — 7 Դ.սս | Դ. | Ա. պին. | Իր | Վարժուա- | Վարժուա- | Վարժուա- | Կիտութ. |
| 7 — 8 Ճաշ եւ զքուանի | Ե. | Իր | Երգ | Մարտի- | Վարժուա- | Վարժուա- | Կիտութ. |
| 8 — 9 Դ.սս | Զ.(3) | | | Մարտի(2) | Վարժուա- | | |
| 9 — 9.10 Դ.աղար | | | | | | | |
| 9.10— 10.10 Դ.սս | | | | | | | |
| 10.10— 11 Մերժողութիւն | | | | | | | |

1.— Պարցականիւն պահով կամ պահանձանիւն կը մերժակ Տարրականիւն Ա.՝
կարգիւն համար 50 վարժեալ, իսկ Տարր. Բ.՝ կարգիւն համար 1 ժամ.
2.— Մասնաւ Մարմարարդ պահութ աղիկիւնը քննացրէ
կ'լինիւ:
3.— Եղանակիւն ու սեղիւն պահունչիւն բաժնաց, կարևոր կ
համարակ վեց կամ մեռ, եթէ կարգիւնը պահութ սաւը:
Պարցականիւն պահութ 7—8 ժամէն առէլ ա-
լժաման լուջէնեւ և 7—8 ժամէն առէլ ա-

Ենդագիր դրան պահելը նոր Պարցականիւնը կառա և լ. Ա.՝
Առանձ պահանձանիւնը

3n

ՀՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԽՈՐԱՎԱՆՑԵԱՆ ԽԱՆ, ՄԻՔԵՅԻ, Կ. ՊՈՎԻՆ

| | Դաշնակցություն |
|----------------------------------------------------|----------------|
| 1. Ա. Վարժարին Մանկաց | 4 |
| 2. Բ. " " | 5 |
| 3. Գ. " " | 5 |
| 4. Տառական Քերականություն | 5 |
| 5. Լուսուցիչ Գամբինով | 3 |
| 6. Փունջ, աշխարհ, Հաւա Խուզ | 3 |
| 7. Փիզակ, պատկերազարդ | 1, 10 |
| 8. Սեկրետ Փունչ | 3 |
| 9. Գոգձն. Ընթացքության | 3 |
| 10. Բանակի Հաւագրության | 2 |
| 11. Ընկերան Հայ թերթի | 2 |
| 12. Ակրանի Համաձայնութ. և Հաւագրության | 3 |
| 13. ALPHABET FRANÇAIS | 2 |
| 14. Տառ, Ընթացք Կոօնիք, Ա. Գիջ, Ակադեմ. ի | 3 |
| 15. Պատերազարդ Այրեանակ [Առ Անճ] | 2 |
| 16. Յայսազի Գարենան զրծակալաւութեան | 2 |
| 17. Մաղկան Հաւա Խուզ, միջի ուսուն | 4 |
| 18. Գորոցաւառութիւն, զրծ Է. Է. Whiteի | 3 |
| 19. Առաջապատճեան Հ. Գլուխովի | 5 |
| 20. Համաս Կրօնացիսություն Ա. Հարթիսնի | 3 |
| 21. Մըխ Ճայիր, Ենրուած ին, Բ. Բարուկի 6ի | 5 |
| 22. Շուռ. Հայ մանուկիւթան, Ա. Գուրիսնի | 1, 10 |
| 23. Գատիսաւակութիւն Աղյիկներու, Յուսիկ Վ.դ. | 3 |
| 24. Հայի, զիսորիններու Փայ զաներ, Գ. Անդրեանակ | 3 |
| 25. Գատիսաւակութիւն Պատմ թերթ, Յուսիկ Վ.դ. | 3 |
| 26. Բիթուն. լր. զիր, Ազգագր., Բանակի, Լիզուարացնի, | |
| 1495ի աւելինք | 216 |
| 1509ի | 108 |
| 1900ի | 54 |
| 27. Աշխանցություն Օսմ. Խայտության, Գ. Խ. | 3 |
| 28. Քերուածներ, Յակոբան | 5 |
| 29. Տաղ Կրօնացիսություն, Մ. Վ.դ. Աղյուսնի | 4 |
| 30. Թուար, մերանու զրություն | 5 |
| 31. Առաջնորդ Անդ. Խոզուի, Յ. Վարժապետան | 5 |
| 32. Խվանելին Լուիզիլո, Տ. Լ. [թերթ. „Բիւրութիւն”] | 5 |
| 33. Օսմ. Սուզափարին, Ա. Կուրեկինան | 5 |
| 34. Նոր Գործ, 10 պատկ | 25 |
| 35. Եղաներ կան, Տոր Գորոցիի | 5 |
| 36. Լիակատար Գործուցակ մանուքի ասիր | |
| 37. Մաղկան Քիան, Վարդապետության, Ա. Մանուկան | 4 |
| 38. Հանդիսաւան Բարյազիսության | 5 |